

Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճեններ և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

Pupuleus

μυριδώνες ή λεπτές



19 NOV 2011

ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ

# ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ



(ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔ)

1. «Հօ՛, Հօ՛, Հօ՛...»:
2. Ամերիկա Գացող Հարսման:
3. Ազգին Բարերարին Գերեզմանը:
4. Գելօն:
5. Ամբողջ Քաղաքը Մատ Խածաւ:
6. Վարժուհին:
7. Դում իմ Գործիս Մի Խառնուիք:



1921

BIBLIOGRAPHY  
IN WASHINGTON ST.  
BOSTON, MASS.

22.04.2013

37.390

## «ՀՕ՛, ՀՕ՛, ՀՕ՛...»

Իսօն մեծ վարպետ էր, մկրատը որ բռնէր, կա-  
րող էր խօսք հասկցնել: Բայց գէշ բնաւորութիւն  
մունէր, կը խմէր եւ շատ կը խմէր:

— Քու իսօն մեծ վարպետ է, անոր նմանը  
Սթամատութիւն մէջ ալ չիկայ, կ'ըսէին բոլոր Խար-  
բերդցիները:

Բայց զերձակ իսրայէլը քու չէր: Բժիշկին հա-  
մար անոր աչքիրուն մէջ բնաւ տկարութիւն չիկար:   
Քու մակդիրն անոր անունին կպած էր երկար տա-  
րիներէ ի վեր, որովհետեւ օղիի ազգեցութեան տակ՝  
երբեք աչքիրը շիտակ չէին նայեր: Օղին այնքան եր-  
կարեցաւ եւ իր աւերիչ զերը կատարեց, որ իսոյի  
աչքիրը ծուցան; Քիթը բերանը խառնուեցան իրա-  
ռու:

Այս անունը այնքան հարազատ գարձաւ իսրայէ-  
լի համար, եւ այնքան շրջադայութեան ելաւ, որ  
ինքն ալ վարժուեցաւ:

Երբ աշկերտը տեղ մը զրկէր գործով՝ կը պատ-  
ուիրէր անոր.

—Գնա՞՛, ըսէ՛ որ քու իսօն այսպէս կ'ըսէ: իսօն  
այնքան մոլին էր ոգելից ըմպելիի, որ չափը կիսատ  
կը թողուր, ումագ մը կը քաշէր, թեւովը բերանը կը  
սրբէր ու ապա կը շարունակէր չափը առնելը:

Հանելուկ էր դարձեր շատերուն համար՝ թէ ի-  
սօն ի՞նչպէս կրնար իր դողդոջուն ձեռքերով թելը  
ասեղին ծակէն անցնել:



67291-68

— Եթէ ուղէ ինքն ալ կրնայ ասեղին ծակէն անցնիլ, կ'ըսէին իր աշկերտները:

Բայց առհասարակ հանելուկ մը չէր, որ գինով մարդը իր վարպետութեան նրբութիւնները չէր կորսնցներ:

Իսրայէլի ձեւած բանքալօնին վրայ ո'չ մէկ խօսք կարելի չէր կարել:

Անիկա վարպետ էր:

Բ.

Դերձակ Իսրայէլի կեանքը անտանելի էր խառնութէ դուրս, իր իսկ տանը մէջ:

Տղան ու աղջիկը արդէն ժմներ էին, իրենց մօրը հետ եար էին, ամէն կիրակի ժողովարան կ'երթային Ասուծոյ խօսքը լսելու եւ ամէն իրիկուն ալ եղայրական ժողովի կը հրաւիրուէին:

Անհամ ու անտանելի էր Ասուծոյ խօսքով սնանող տան անդամներուն միջեւ ապրիլ՝ Իսօյի համար:

Օղիի շիշը կ'առնէր, տուն կուգար միայն հանդիպելու համար իր կնոջ եւ զաւակներուն արհամարհանքին ու դարշանքին:

Կինը ու զաւակները կը իրատէին, ամէն օր միեւնոյն անտանելի առակներով եւ Սաղմոսի մէջքերումներով, ժողովարան յաճախել ու մասնակից ըլլալ Քրիստոսի խաղաղութեան:

— Ես իմ խաղաղութիւնս գտեր եմ, կը պատասխանէր Իսօն իր հարազատներուն, ես իմ ճամբան կ'երթամ, դուք ալ՝ ձերը, ի՞նչ կ'ուզէք ինձմէ, եւ զաւաթը կը տանէր բերանը, կուու'ոք — կը քաշէր,

Երեսները կը թթուեցնէր եւ աչքերուն մէկը մէկ պատին, միւսն ալ միւս պատին յառած՝ կը կենար:

Իսօն լու զիտէր, որ իր հարազատները, ըստ Քրիստոնէութեան, բոնի ուժի պիտի չղիմէին, բայց շատ անդամներ պատահեցաւ, որ մեծ տղան մոռցաւ ամէն բան եւ յարձակեցաւ իր գինով հօր վրայ՝ ծեծելու, բայց մայրը եւ քոյրը դէմը ելան, տարին ուրիշ սենեակ մը, բացին աւետարանը, կարգացին, խաղաղեցուցին եւ այդպէս խնդիրը վերջացաւ:

Իսօն ուրիշ զէնք մըն ալ ունէր, կրնար տանը տնտեսականին սպառնալ: Քրիստոսի աշակերտները ամէն բանի հետ կրնային հաշուուիլ, բայց այդ մէկը շատ ծանր կուգար իրենց:

— Եթէ ստիպուած ըլլամ աշխատիլ, կ'ըսէր մեծ տղան, ես կը զրկուիմ Քրիստոսիս ծառայելու իմ պարտականութիւններէս:

Այսպէս կը տրամաբանէր ծոյլ եւ անպէտք երիտասարդը:

— Ես՝ իմ խանութս ու արազս, դուք ալ՝ ձեր ժողովարանն ու Քրիստոսը, կը վերջացնէր Իսօն:

Գ.

Սակայն, Հոգին Սուրբ Եկաւ այդ բոլոր փաստերն ու իրողութիւնները տակն ու վրայ ընելու:

Խարբերդ հասաւ Սկզբանոյ ծայրերէն խորհըրդաւոր ծերունի մը, որ իբրեւ միակ սեփականութիւն ունէր իր սեւ զգեստները վրան եւ ձեռքը Սուրբ Գիրք մը: Այս խորհըրդաւոր ծերունին ինքզինք կը կոչէր վերջին Առաքեալը, որ Եկած էր Սուրբ Հոգի բաշխելու հաւատացեալներուն:

Կիրակի մը Խարբերդի ժողովարանին մէջ ասեղ  
ձգելու տեղ չկար, ամէն մարդ փութացած էր այն-  
տեղ լսելու այս նիզվիք Սկովտիացին:

«Ես եմ աղը այս երկրին» խօսքը առնելով իբ-  
րև բնաբան, քարող խօսեցաւ ողեւորուած եւ հա-  
ստքով բոցավառ: Իր քարողին յետոյ ծերունին  
յայտարարեց խո՛ր լուսութիւն, աչքերը գոցեց, թե-  
մբը տարածեց օդին մէջ եւ կեցաւ բաւական եր-  
կար: Շշուկ չկար, բոլորն ալ աչքերնին գոցեցին  
եւ տեսակ մը վախի մէջ էին: Յանկարծ ծերունին  
աչքերը բացաւ եւ խոր ձայնով մը արտասանեց:

— Ո՞վ որ Սուրբ Հոգին առաւ՝ թող ոտքի կանգ-  
նի:

Ճնշէ լուսութենէ եւ անշարժութենէ մը յետոյ,  
հեռաւոր մէկ անկիւնին ոտքի ելաւ եղբայր Մար-  
գարը: Բոլորն ալ երկիւղածութեամբ յառեցան Մար-  
գարին:

. Մարգարը Սուրբ Հոգին իր մէջ ընդունելէ  
վերջ բարձրածայն աղօթեց.

— Տէ՛ր, եղբայր ձէյքըլի միջոցաւ դուն եկար  
եւ բնակեցար իմ մէջս եւ քու Սուրբ Հոգիիդ կազ-  
իալիուլը իմ սիրաւ վառեցիր, Տէ՛ր, կը խնդրեմ մեր  
միւս բոլոր եղբայրներուն եւ քոյրերունն ալ վառես  
թափես, ամէ՛ն...:

Դարձեալ լուսութիւն:

Այս անգամ Ամերիկացի մըսաըը ձանն ալ ոտ-  
քի ելաւ, կամաց-կամաց սկսան շատնալ ոտքի ել-  
լողները եւ տասնեւհինգ վայրկեանէ յետոյ ոչ ոք  
նստած չի մնաց:

Սուրբ Հոգին ստացուեր էր բոլոր ներկայ ե-  
ղողներէն:

— Քրիստոսի խաղաղութիւնը բոլորիդ հետ ըլ-  
լայ, ամէն....:

Կամաց-կամաց բոլորը մեկնեցան: Խորայէլի հա-  
րազատներն ալ հասան տուն Սուրբ Հոգիով ծանրա-  
կիր: Ճամբան ո՛չ մէկ խօսք չփոխանակեցին իրա-  
բու:

Հասան տուն:

— Քո՛յր...

— Եղբա՛յր...

— Իմ գառնուկնե՛րս...

Կարծես կը մըմնջէին, չէին խօսեր, այնքա՞ն-  
մեղմութիւն, այնքան խաղաղութիւն կար անոնց  
լեզուներուն վրայ:

Նստեցան, գլուխ մը աւետարան կարդացին եւ  
լուռ մնացին: Կամաց-կամաց տխրութիւն մը տիրեց  
անոնց վրայ:

Մեծ քոյրը սկսաւ դառնօրէն արտասուել:

— Ինչո՞ւ կուլաս, անուշիկ, հարց տուաւ մայ-  
րը իր աղջկան:

— Մենք փրկուեցանք, բայց հայրիկը ամբա-  
րիշտներուն մէջ մնաց:

Մայրն ալ, տղան ալ խառնուեցան այդ լացին:  
Մայրը առաջարկեց գլուխ մը Սուրբ Գիրք եւս  
կարդալ իր ամուսնու հոգիի փրկութեան համար:  
եւ կարդացին, յետոյ երգեցին ու լոեցին....:

Խօսն տուն վերադարձաւ, ոտքերը իրար կը  
փաթթուէին, աչքերը ալ չէին տեսներ, լեզուն դուրս  
էր կախուեր:

— Ճաշ բերէք ուտեմ, գոռաց խօսն:

— Ճաշ չկայ, կը խնդրեմ, մի՛ գոռար, մենք  
Սուրբ Հոգի առինք, ա՛լ ճաշի մասին չենք մտածեր:

— Սուրբ Հոգի, մուրբ հոգի չեմ դիտեր, ճաշ  
քերէք, եթէ ոչ այդ Սուրբ Հոգիիդ... .

Իսրայէլի հարազատները շիւան մը փրցուցին  
տանը մէջ, սկսան լալ եւ աղազակել:

— Տէ՛ր, մի՛ լիչեր մեր մեղքերը:

Աղազակները այնպէս լսելի դարձան որ դրացի-  
ները ներս եկան եւ իսօն առին իրենց տունը տարին  
չարը խափանելու համար:

## Դ.

Իսօն զգուած եւ այլեւս անկարող դիմանալու  
տանը մէջ գոյութիւն ունեցող անհամութեան՝ որո-  
շեց տունէն հեռանալ:

Մէկ քանի օր իրարու ետեւէ խմեց, կանչեց իր  
կինն ու զաւակները եւ ըսաւ.

— Ահա իմ ունեցածս չունեցածս հարիւր ոսկի,  
երեսունը ինձ, եօթանասունը ձեզ, կեցէ՛ք բարով,  
ևս կ'երթամ, իմ երեսա ալ չէք տեսներ: Ինձ Քրիս-  
տոս մըրիստոս պէտք չէ:

Իր հարազատները փորձեցին խրատել, բայց  
իսօն անմիջապէս խօսքերնին կտրեց.

— Մինչեւ բերանս եկեր հասեր է ձեր խրատը,  
պէտք չկայ:

Իսօն երկրորդ օրը ճամբայ ինկաւ դէպի Ամե-  
րիկա:

— Ամերիկայէն ալ ձեռքէս եկածին չափով ձե-  
զի դրամ կը դրկեմ, անհող ըլլաք, յայտարարեց ա-  
նիկա:

Մէծ աղջիկը ոսկեզօծ Ս. Գիրք մը տուաւ հօրը  
իրեւ նուէր եւ ըսաւ.

— Եթէ նեղութիւն ունենաս, ասոր դիմէ՛, եւ  
քու նեղութիւնդ պիտի թեթեւնայ:

Բայց հայրը ձեռքով ետ հրւց եւ արտասուալից  
աչքերով հեկեկաց.

— Այդ Ս. Գիրքն էր, որ ինձ իմ հարազատներէս  
կը բաժնէ, չեմ ուղեր:

Իսրայէլի կնոջ եւ երկու զաւակներուն համար  
այնքան ցաւ չի պատճառեց անոր մեկնիլը, որքան Ս.  
Գիրքը մերժելը:

## Ե.

Իսօն հասաւ Ամերիկա եւ հաստատուեցաւ Պոս-  
տոնի մէջ:

Անիկա հանդիպեցաւ իր վաղեմի բարեկամնե-  
րէն՝ Զաքարին: Իր նախկին բարեկամութիւնը  
վերանորոգեցին: Զաքարը համեստ դրամագլուխ մը  
բերաւ եւ Իսրայէլի հետ դերձակութեան խանութ  
մը բացին: Զաքարը վաղուց ծանօթ էր իսոյի վար-  
պետութեան եւ զիտէր, որ մօտ ժամանակէն անուն  
կընար հանել եւ յաճախորդներ վաստկիլ:

Այդպէս ալ եղաւ:

Զաքարը եւ իսօն խմելիքի աւազանին մէջ մը-  
կըրտուած էին: Մէկ մօրմէ ծնած երկու եղբայրնե-  
րըն անզամ իրարու հետ այնպէս նուշ ու չաքար  
չէին կրնար ըլլալ:

Նանութին ետեւ սենեակ մը ունէին Քօլօմպոս  
կըլնիւի վրայ, իրիկունը՝ խանութը գոցելէ յետոյ,  
կը քաշուէին սենեակը եւ կը խմէին:

— Զաքար', դրախտի պէս երկիր է, ազա՛տ,

ո՞վ կ'ըսէ քի ա;քիդ վրայ ունք կայ, խմէ՛, տունեանըն...

— Իսօ՛, ինծի կուզայ ֆի էս ուսկին որ չըլէր, մինչեւ հիմա նէ՛ ես կայի, նէ՛ դուռ:

— Հը՛, իւնդ ես, ի՞նչ գործ ունէի էս աշխարհը, ու կ'աւելցնէր, Զաքար', գուն շատոնց է էս երկիրն ես ըսէ՛, էս ուսկին ո՞վ է պատրաստեր առաջին անգամ:

— Ի՞նչ պիտի ընես, չեմ գիտեր:

— Այ վա՛խ...

— Ինչո՞ւ կ'ափսոսաս. ի՞նչ պիտի ընէիր:

— Պիտի երթայի գերեզմանին վրայ մոմ վառէի, մո՞ք:

— Հա՛, հա՛ հա՛, իսօ, ուսկի, ը՛, կընիկդ ի՞նչ կ'ըսէր, հարց կուտար Զաքարը:

— Սուրբ Գիրք, Քրիստոս, ես ի՞նչ գիտեմ: Ա՛ռ, հաս մը քաշէ՛:

— Հոգուդ դուրպան:

— Անուշնէր:

— Էսալա՛...

Այս էր անոնց կեանքը իրիկուան խանութը գոցելէն ետք: Միայն երեմն Զաքարը խօսք կ'ընէր, ցորեկը գործի ատեն, խմելուն համար:

— Դուն ըլ կը խմես, Զաքարին երեսին կուտար իսօն:

— Հա՛, ես ըլ կը խմեմ ամմա, մկրատը բռնողը դուն ես:

— Շատ մի հաշե՛ր... երեսուն տարի է այդ մկրատը ձեռքս է:

Այս տեսակ պատասխանելը Զաքարին համար կոպտութիւն չէր նկատուեր, ընդհակառակը մտեր-

մութեան, իսոր բարեկամութեան քնքութիւններ էին:

Իսօն ու Զաքարը իրենց մէջ ստեղծած էին յատուկ բարբառ, այնպէս որ իրենցմէ դուրս ոչ ոք չէր հասկնար: Օրինակի համար «Խազ Ե» կ'ըսէին, խազը ուրիշ բան չէր եթէ ոչ միամիտ յաճախորդ մը, որուն համար իրենց քով խիղճը կը քնանար: Դինետունը կը կոչուէր «Ալմաս դուռ», հանրային տունը կ'անուանուէր «Սամարացի», փողոցային կինը՝ «Մկրտութիւն»:

— Զաքար, «Փամուն խաչը» բարձիս տակն է, կ'ըսէր իսօն, ըսել կ'ուզէր դրամը բարձիս տակն է:

## Զ.

Անցան տարիներ: Իսրայէլի «քօռ»ութիւնը գըրեթէ իրականացաւ, հազիւ կը տեսնէր, ձեռքերը կը դողային, գլխուն զագաթի մազերը թափեցան, մընացածը ձերմկցաւ. կոնակը կզեցաւ, կը հազար եւ պալդալ կը թքէր: Զաքարին միայն աչքերը տեղն էին, մնացածը միայն կենդանի էր առանց ձեւի եւ շնորհքի:

Խանութին այնքան դրամ շահեցան, որ սկսան ուրիշներու ձեռքով դարձնել գործը:

Օր մըն ալ իսօն Զաքարին լուրջ խօսակցութիւն մը բացաւ.

— Զաքար, սկսաւ անիկա, կը մտածեմ մերինները Ամերիկա ձգել, անցածը մոռցած, ծեր օրերուն դան զիս խնամեն, տղաս ալ խանութիւն տէրը կը դառնայ, դուն ալ մարդ չունիս, ո՞վդ պիտի ժա-

ուանդէ, տղաս Ամերիկացիներուն հետ անդէրէն ալ  
լաւ սովորեցաւ:

Զաքարը հաւանեցաւ Իսրայէլի լուրջ մտքին.

— Մինչեւ հիմա այդպէս լաւ բան չէիր մտա-  
ծեր, իշու գլու, մինչեւ հիմա անոնք այստեղ ըլ-  
լալու էին, քիթերնին ալ գետինը քսուած կ'ըլլար,  
աւելցուց Զաքարը:

— Քիթերնին, ա՞յնպէս գետինը քսուաւ ո՞ր . . .

### Ե.

Իսրայէլի հարազատները երկու տարուան՝ գա-  
լած էին Ամերիկա: Գալերնուն պէս իսօն արդէն գը-  
տան անկողնոյ մէջ: Հազիւ կը շարժէր, երբեմն եր-  
բեմն ուժ կ'ունենար ելլելու պառկած տեղէն եւ  
պտտելու սենեակին մէջ, մէկ վար մէկ վեր եւ ա'լ  
ուժը կը հատնէր, կը մտնէր անկողին:

— Հէ՛յ, Հէ՛յ, ի՞նչ օրեր էին, ի՞նչ մարդ էի,  
կը հառաջը իսօն:

Իր կինը ձեռքերովը կուտար խմելիքի լցուն  
գաւաթը, որովհետեւ բժիշկներ ըսած էին, որ ո-  
գելից ըմպելին չի կտրես, եթէ ոչ աւելի շուտ կը  
մեռնի:

Ա՛ Ս. Գրքի եւ Քրիստոսի մասին չէին խօսեր,  
որպէս զի հայՀոյանքի պատճառ ըլլային, միայն  
քնացած ատեն աղջիկն ու կինը գաղտնի, լուելեան  
Սաղմոս կը կարդային, մէկ քանի անդամ ալ պատ-  
ուելին կանչեցին եւ սնարին վերեւ աղօթք ընել  
տուին:

Տղան արդէն գործին գլուխն էր. գործին բոլոր

«Փիւֆ-եկրիները» սորվեցաւ, բայց Զաքարին հետ  
յարաբերութիւնները լաւ չէին:

— Ճըլլօղ է, կ'ըսէր իսօն Զաքարին, կարեւո-  
րութիւն մի՛ տար:

— Ի՞նչ կարեւորութիւն պիտի տամ, կը պա-  
տասխանէր Զաքարը:

### Ը.

Իսրայէլի վերջին ժամը հնչեց: Բոլորը ձեռք  
քաշեցին: Իսօն հոգեվարքի մէջ էր, բայց տղան գը-  
նաց ու նոր բժիշկ մը բերաւ:

— Նօ հօփ, յայտարարեց Ամերիկացի բժիշկը:  
իսօն կ'ալլէր իր վերջին ժամերը:

Դէմքի զզումիլի ձեւեր կ'առնէր, բերանը կը  
բացուէր ու կը զոցուէր, աչքերուն ա'լ չէր կրնար  
հրամայել, յառած էր տարածութեան վրայ:

Միայն երբեմն լսելի կ'ըլլար իր կոկորդի խո-  
րութենէն ձայնի մը խո՛ւլ եւ խոպոտ թրթուացու-  
մը — հօ՛, հօ՛, հօ՛ . . .

Կինը մօտեցաւ իր հոգեվարող ամուսնին.

— Իսրայէլ, ի՞նչ է, ի՞նչ ունիս, ի՞նչ կ'ըսես,  
հօրաքո՞յրդ, հօրեղբա՞յրդ . . .

— Հօ՛, հօ՛, հօ՛ . . .

Մօտեցաւ իր մեծ աղջիկը եւ իբր թէ հասկցաւ.

— Հով կ'ուզէր:

Հովահարը բերին, սկսան հով տալ, բայց իսօն  
դժկամակութեան արտայայտութիւններ ըրաւ եւ  
շարունակեց.

— Հօ՛, Հօ՛, Հօ՛,  
Դարձեալ կինը մօտեցաւ, ականջը տուաւ բեր-  
նին.  
— Հոգի կ'ըսէ, հոգիի փրկութեան համար է,  
ըսաւ ու լացաւ:

Բայց իսօն յամառօրէն բան ուզելու պէս՝ կը  
կրկնէր անընդհատ.

— Հօ՛, Հօ՛, Հօ՛...  
Կինը յուսահատած իր ամուսինին վերջին բաղ-  
ձանքը կատարելու տենչէն.

— Տղաս, ըսաւ անիկա իր տղուն, գնա՛, Պ.  
Զաքարը կանչէ, թերեւս անիկա հասկնայ:  
Տղան վազեց եւ բերաւ Պ. Զաքարը: Զաքարը  
լացակամած աչքերով, դողդոջուն քայլերով, ինքն  
ալ արդէն մօտիկ գերեզմանին, մօտեցաւ իր վաղեմի  
բարեկամի սնարին վերեւ, ականջը դրաւ բերնին եւ  
լսեց.

— Հօ՛, Հօ՛, Հօ՛...  
— Վա՞յ, զուրպան քե՞զ, Իսօ, աղաղակեց Զա-  
քարը, ես քու բերանիդ ու «Հօ»իդ մեռնիմ, եւ դառ-  
նալով իսրայէլի կնոջը, տիկին, ուսկի կ'ուզէ, դա-  
ւաթ մը ուսկի տուէք, ապա իսրայէլին՝ հա՛, հա՛,  
հիմա կը բերեմ, իսօ՛, «Հօ» կը բերեմ:

«Հօ»ն իրենց բարբառով ուսկի էր: Բերին դա-  
ւաթ մը «Հօ»ն. Զաքարը առաւ, մօտեցուց իսրայէլի  
դժոյն, անկենդան շրթունքներուն, պարպեց «Հօ»ի  
բաղձանքէն բաց խոռոչին մէջ:

Իսօն խեղղոսուեցաւ, կէսը թափեց բերնին եր-  
կու կողմերէն վար, լեզուն հանեց դուրս, թաթիւց  
«Հօ»ի յամեցող կաթիլներուն մէջ:

— Իսօ՛, հոգուդ զուրպան, հօ է եա՛, մրմնջեց  
Զաքարը մեռնող մարդուն ականջն ի վար: Իսօն ոչ  
մէկ շարժում չի փորձեց, ո՛չ ալ այլեւս «Հօ»ն լըս-  
ուեցաւ. լեզուն դուրս ձգած՝ վիզեց կաթիլները, ա-  
պա երեք անդամ ցնցուեցաւ ու մեռաւ:

## ԱՄԵՐԻԿԱ ԳԱՅՈՂ ՀԱՐՍՆՑՈՒՆ

Ա.

Մենք յաճախ կ'երթայինք Սահակ աղայի նպարավաճառոցը, որովհետեւ պարապ էինք. օդը տաք էր եւ, ամենէն աւելի, կընայինք ձրի պտուղ ուստեւ:

Սահակ աղան Հայոստանէն գաղթած էր, անժամանակ թուտկանէ մը ի վեր, դէպի Ամերիկա եւ զանազան արկածներէ յետոյ՝ հաստատուած էր ծիկակօի մէջ:

Առաջները քիչով սկսած, յետոյ, կամաց կամց, մեծցուցած էր իր պաղեղէնի խանութը:

Գործի մեծութիւնը, ի հարկէ, համեմատական էր իր խելքին. Սահակ աղայի նման «Հարուստներ» լեցուն են Ամերիկայի փողոցներուն մէջ առհասարակ, բայց իր կարողութեան մասին խօսած ատեն՝ կ'ըսէր.

— Իմ վարեարս, եալրում, ա'յսպէս ես ձեռք բերի եւ բոլոր ուսանող ընկերներուս եւ ինծի կը խրատէր հետեւիլ իր շաւզին եւ «մարդ ըլլալ»:

Իր շաւզին էր զգուելի խնայողութիւնը, խանութին ետեւը գիշերելը. միբինկներու չերթալը, ոչ մէկ բանի չմասնակցիլը, հոգեկան եւ նիւթական գրկանքով ապրիլը:



— Երեսուն տարի է ես թատրոնի երես տեսած չեմ, կ'աւելցնէր մեր Սահակ աղան, ի՞նչ է եղեր ինձի, չօ՞սս է տիրեք:

Սահակ աղայի մօտ մեր խօսակցութեան գլխաւոր նիւթն էր ժարդաց տարիքը:

— Այս Զատիկին 17-ը կը լրանամ կ'ըսէր Լեռնը:

— Ես տահա 16, մէջ կ'իյնար Վահրամը:

— Ուրեմն ես երկուքիդ ճիշդ մէջտեղը, կ'աւլցնէի ես:

Սահակ աղան ալ կը կաթէր մեր խօսակցութեան մէջ:

— Ես ալ, հա՛ հա՛, կը հասնիմ 35ի կամ 36ի:

— Ի՞նչ կը խօսիս, Սահակ աղա, վրայ կուգայի ես զարմացած, այլքան չիկաս, ու ճեռքս կ'երկարէի 100 տրէմնոց տանձին եւ կը մատուցանէի իմ ծարաւի բերանիս:

Սահակ աղան չէր տեսնար, եթէ տեսնար ալ, աչք կը դոգէր, որովհետեւ աւելի լաւ էր ամբողջ խանութը վրայ տար րան իր տարիքը 35-ի կամ 36-ի մօտերէն հեռացուեր կէս դարու մօտերը:

Վահրամ եւ Լեռն չէին հասկնար այդ հոգերանութենէն եւ կ'սկսէին վիճարանութիւնը:

— Ցիսունէն մէկ վարա մը պակաս չես, կը պնդէր Վահրամը:

Լեռն ալ կը ձայնակցէր Վահրամին, վիճարանութիւնը կը տաքնար, ևս տանձին կ'անցնէի ծիրանին եւ ուստանդներու համար ուրիշ անմատչելի պատուղներու:

Պաշտամունք էր ինձ համար:

Վերջը վերջը Սահակ աղան դուրս կը վոնտէր

Վահրամն ու Լեռնը, իմ գրպանս շօքօլա կը դնէր եւ ես կը շարունակէի իր երիտասարդութեան վրայ Հիսոնալ:

Ամբողջ երեք տարի ես թոյլ չտուի որ Սահակ աղա 35-ը անցնէր:

Բայց Սահակ ալպային մազերը բոլորովին ձերմը կցիցեր էին, աչքերուն չորս բոլորտիքը առուներ կը վազէին, մորթը արդէն աշնան տերեւի նման դեղնէր էր:

Սահակ աղան անպայման 55-ը անց էր:

— Շուտ ծերացայ, Վահանիկս, շա՛տ շուտ ծերացայ, կը հառաչէր երբեմն երբ օտար մարդիկ չի կային, երբ ես ու ինք մինակ էինք մեր անկեղծութեան հետ:

Սուաւոտ ժամը 7-ին խանութը կը բանար, ծառայ չունէր, եւ կը կենար խանութ մինչեւ գիշերուան ժամը 2: Այդ ժամէն յետոյ ալ ուղիղ կը բարձրանար վերի յարկը իր փոքրիկ ունեակը եւ կը քնէր:

Ես չեմ յիշեր, որ Սահակ աղան օր մը օրանց յուղուէր, տիրէր կամ ուրախանար ոեւէ հասարակական լուրէ մը: Քաշուած ինքն իր մէջ, պտուղները, դրամները, վարձքը, տարւոյն եղանակները, տուրքերը, ամուկան, առնդլիքներն ու վճարելիքները, հինդ տարին անդամ մըն ալ իրեն հագուստ — ահա իր անպէտք եւ անզոյն կեանքը:

— Սահակ աղա, յանկարծ կը բացազանչէր ուսանող ընկերներէս մէկը, դուն ժամի տարին քանի՞ տարեկան էիր:

— Ժամի տարին ես Քէոնփէ չէօնուխ էի, կը պատասխանէր Սահակ աղան:

— Ժամը 47 տարի առաջ էր, կը պոռար ընկերս։  
Սահակ աղա բռնուած մուկի մը նման կ'ապշէր  
եւ տեղէն շարժելով՝ կը մօտենար ընկերոջս քով եւ  
կ'ըսէր։

— Հա՛, նավում, հա՛, իթցուն տարեկան եմ,  
քու ցաւդ ի՞նչ է, եւ կամաց մը, քաղաքավարի կեր-  
պով կը հանէր խանութէն գուրս։

Սահակ աղա ատելով կ'ատէր երբ իր տարիքին  
մասին խօսք կը բանային, մանաւանդ երբ կը հա-  
րուածէին, այսպէս թէ այնպէս, իր «երիտասար-  
դութիմը»։

## Բ.

Կիրակի օր մը Սահակ աղայի փորը սարսափելի  
խոստուկ ինկաւ եւ ստիպուեցաւ մէկ երկու բաժակ  
հուսնի քաշել եւ վեր բարձրանալ երկարելու իր ան-  
կողնին վրայ։

— Ուզածիդ պէս ծախէ՛, փոխէ՛, յետոյ խա-  
նութը լաւ մը զոցէ՛ եւ բանալին վեր բե՛ր, ըստ եւ  
գնաց պառկելու։

Ժամը 12 էր երբ ես խանութը գոցեցի եւ բա-  
նալին տարի Սահակ աղային, փորին ցաւը անցած  
էր, անկողնին մէջ նստած՝ կը ծխէր։

— Ի՞նչպէս ես։

— Աղէկ եք։

Աչքու դպաւ յանկարծ իր սեղանի անշքութիմը  
արեգնող երիտասարդ աղջիկի մը լուսանկարին։

— Ո՞վ է այդ աղջիկը, հարցուցի մեծ հետա-  
քրքրութեամբ եւ տեսակ մը զարմանքով, որ այս-

պիսի լուսանկար մը կարող էր Սահակ աղա ունենալ։

— Հօրքուրիս աղջիկն է, պատասխանեց Սահակ  
աղան, բայց նամարելի եւ տարօրինակ ուրախու-  
թեամբ, նոր եմ ստացեր տակաւին, երէկ ստացայ։

Սուտ է, մոռածեցի, անիկա սիրելիներ չունէր,  
արենակիցներով չէր հետաքրքրուեր։

— Շիտակն ըսէ, ո՞վ է այս աղջիկը, ստիպեցի  
ես։

— Կ'ըսեմ, վաղը կ'ըսեմ։ Դուն կը հաւատաս, որ  
ես երիտասարդ եմ, այդ բաւական է, վաղը կ'ըսեմ։

Ես աւելի չծանրացայ, մի գուցէ յետ առնէր  
խօսքը եւ ես այդ գաղտնիքին չթափանցելու դըժ-  
րախտութիւնն ունենայի։

## Գ.

Համալրաբանի ամառնային դասընթացքը վեր-  
ջացաւ եւ ես ասդին անդին ինկայ գործ մը գտնելու  
եւ ամառը անցնելու։

Օր մը Սահակ աղայի խանութին մէջ նստած՝  
գործի մասին կը մասածէի եւ կը խօսէի։

— Ես գործ մը ունիմ, բայց տասնեւչինդ օր կը  
տեւէ, լաւ ալ կը վճարեմ, զիտեմ գուն լաւ ալ կըր-  
նաս ընել, երկչութեամբ խօսք նետեց Սահակ  
աղան։

— Երկու օրուան գործ ալ ըլլայ՝ կ'ըսեմ, յա-  
րեցի ես։

Սահակ աղա մօտեցաւ քովս եւ սկսաւ շատ ցած-  
ձայնով, թէ եւ խանութին մէջ ոչ ոք չիկար։

— Ես կարեւոր գործով Նիւ Եորք պիտի եր-  
թամ, հետո կուղա՞ս, հարցուց ինձ։ Ես տակաւին

չէի պատասխանէր՝ երբ աւելցուց, — կը կի՞ն շաբաթական կուտամ, բոլոր ծախսերդ ալ իմ վրայ:

— Պատրաստ նմ, ոլտասխանեցի, ապա իսութղի ինչ սկսի ընես:

— Պիտի գոցնմ, ըստ եւ ուրախութենէն նետեց ձեռքը շօֆօլայի տուփերուն եւ մէկ քանի հատ դրաւ գրպանո.

— Բայց ի՞նչ գործի համար, ես ի՞նչ պիտի ընեմ, հարցուցի:

— Ես քեզի կ'ըսեմ, անհամբեր մի՛ ըլլար, կ'ըսեմ, կ'ըսեմ:

Հանեց ինձ հարիւր տոլար տուաւ, որպէս զի նոր զգեստ առնեմ, սինեակիս մէկ ամսուան վարձքը կանխիկ տամ, կօշիկներս եւ գուլպաներս, գլսարկս եւ ամէն ինչ վերէն վար փոխեմ: Ամբողջ ամսուան մէջ հարիւր տոլար ես հազիւ կ'ակնկալէի:

Վախճանալով որ իմ շարաթականիս կը հաշուէ՝ փոքրիկ հարց մը բարձրացուցի.

— Բայց ես այդքան դրամ չեմ կընար վատնել իմ վրայ զիմուս համար, Սահակ աղա:

— Քեզի ի՞նչ, իմ հաշուիս չէ՞՝, խարնէ՛, այդ դումարը քեզի բացէն:

Երկրորդ օրը մէնք համբայ ելանք դէպի նիւ Եորք, բայց ես առկաւին անտեղեակ էի մեր առաքելութեան նպատակին:

Դ.

Ճանապարհին զնացքին մէջ ես տեղեկացայ Սահակ աղայի վերջին սարսուաներուն:

Երբ ան La Salle կայարանը հասաւ, ուր մենք

պիտի հանդիպէինք իրարու, շատ տարօրինակօրէն փոխուած թուեցաւ ինձ:

Շատ ուշադրութեամբ դիտեցի, բայց չկրցի Հասկնալ: Զգեստները փոխած չէր, դիմարկը միեւնորն էր: Իմ աչքիս ի՞նչն էր տարօրինակը: Գնացքի մէջ ես նշմարեցի, որ Սահակ աղան իր մազերը սեփ սեւ ներկեր էր:

Միայն անկեղծութիւնը այլեւս զինք կրնար փըրկել եւ բացատրեց ինձ մեր նիւ Եորք երթալու նպատակը: Պոլսէն կը հասնէր աղջիկ մը, Սահակ աղայի հարսնացուն, մենք պիտի երթալինք դիմաւորելու եւ բերելու Շիքալօ: Զիս իր հետ կը տանէր, որովհետեւ՝ հակառակ երեսուն տարի Ամերիկա ապրած ըլլալուն՝ անգիտերէնի մէջ կը կաղար եւ մէկը պէտք էր որ գործերը տեսնէր, ապա խօսէր այն ինդիրներու վերաբերմամբ, որոնց մասին Սահակ աղայի կողմէ խօսիլը անպատճաճ էր:

Բոլորը հասկնալէ յետոյ՝ ես անցայ գործնական քայլի:

Անկեղծօրէն որոշեցի օկնել իմ բարեկամիս:

— Դուն աղջիկը տեսս՞ծ ես, հարցուցի ես:

— Ո՛չ, չեմ տեսած, պատասխաննց Սահակ աղան:

— Ապա ի՞նչպէս պիտի ճանշնաք դիրար, շարունակեցի ես:

Պատասխանի փոխարէն՝ զրպանէն նամակ մը հանեց եւ երկարելով ինձ՝ ըստ:

— Կարգա՛, ամէն բան կը հասկնաս:

Կը զրէր հարմացուի մայրը, որ իր աղջիկը կանաչ թաշկինակ կ'ունենայ իր ձեռքին նիւ Եորք նա-

Սահանդիստը, Մարսէլլէն ինչ նաւով որ ճամբորդէն,  
անկէց հեռազիր կուտան:

— Աղջիկս մինակ շմնալու համար հարազատ եղ-  
րայրն այ չետք զբկեցի, կ'աւելցնէր մայրը, ի հար-  
կէ անոր ճամբու ծախսերու ինապին կը նայիս:

— Այսպէս զիրար կը գտնենք եզրակացուցի ես :

— Մտիկ ըրէ՛, քեզ մէկ քանի խրատներ տամ,  
տահա դուն չեօնախ ես, լրջօրէն սկսաւ Սահակ ա-  
ղան, որուն ես սկսայ պարոն Սահակ կանչել այլեւ,  
նայէ՛ որ ինձ քիչ մբ մեծ մարդ ցոյց տաս, հարուստ,  
առաքինի եւ երիտասարդ, յետոյ նայէ՛ որ բոլոր  
ծախսերը տեղը առնեն, յարդ եւ պատիւը պակաս  
չըլլայ, մինչեւ գործը գլուխ բերենք, մէյ մըն ալ  
նայէ՛ որ ուրիշ հայու չծանօթացնենք, ո՞վ գիտէ,  
ի՞նչ կ'ըլլայ ի՞նչ չըլլար, շուն մարդը շատ է, վեր-  
ջացուց անիկա:

Ես շատ քիչ բան հասկցայ այդ խրատներէն,  
բայց «շատ լաւ, Պ. Սահակ», ըսի պատրաստակա-  
մութեամբ :

Պ. Սահակը դրամը ինձ մօտ թողուցած էր եւ  
ես ուզածիս պէս պիտի վասնէի, թէեւ խիստ ֆօնք-  
րով կ'ընէր վրաս անոնց գալէն առաջ ոչինչ չծախսել:

— Տե՛ս ես լաւ էլպիսէս չի հադայ, անոնք թո՛ղ  
գան յետոյ :

Նիւ Եղիք հասնելուս մենք իջանք Յթ Ավենու-ի  
վրայ վարնող օթէլ մը:

— Անոնք որ գան կը փախազրուինք լաւ տեղ մը,  
փսփսաց ինձ Պ. Սահակ :

Հինգշաբթի օր կը հասնէր այն նաւը, որուն վը-  
րայ պիտի ըլլար Պ. Սահակի Օր. Մաքրուհին:

Հինգշաբթի առաւոտ մինք փոխազրուեցանք

Prince George օթէլը, վարձեցինք երկու սենեակ,  
մէկը մեզ համար, իսկ երկրորդը Օր. Մաքրուհիի եւ  
իր եղբօր :

Յ.

Առաջին անգամ Պ. Սահակ ինձ առաջ քշեց գի-  
ժաւորելու համար :

— Գնա՛, առաջ դո՛ւն տեսնուիր եւ յետոյ բե՛ր,  
ծանօթացուր ինձի :

Ես մտայ նաև եւ կը փնտոէի կանաչ թաշկինակը,  
երր լսեցի հայերէն խօսքեր, ետիս դարձայ՝ կանաչ  
թաշկինակն ալ տեսայ եւ,

— Բարեւ ձեզ, ըսի յանկարծ :

— Բարեւ ձեզ, պատասխանեց երիտասարդ պա-  
րոնը եւ ծանօթացուց ինձ իր քոյրը իրրեւ իմ հարս-  
նացուն :

— Պ. Քէշեանը ես չեմ, վրայ բերի աճապա-  
րանքով, քիչ յետոյ ես ձեզ կը ծանօթացնեմ ձեր փե-  
սացուին հետ, հարալի մարդ է, պառքինի, հա-  
րուստ եւ երիտասարդ, աւելցուցի դասս լաւ սո-  
վորողի մը պէս: Այն ատեն հասկցայ, որ Սահակի  
սեղանի վրայի պատկերը այս հարսնացուն էր:

Ես առաջնորդեցի զանոնք դէպի Սահակ աղան:

— Ահա ձեր փեսացուն, օրիորդ, ըսի, ցուցնե-  
լով իմ բարեկամը:

Օր. Մաքրուհին հազիւ ձեռք տուաւ: Եղբայրը  
նոյնպէս դժկամակելով բարեւեց:

Սահակ աղան ուրախ էր:

Հարսնացուն եկած էր իր համար եւ իրենն էր,  
ահա անոր եղբայրացութիւնը:

Մինչեւ կէ.որ հազիւ մենք վերջացուցինք Ամե-

րիկեան գաղթականական օրէնքի տրամադրութիւնները եւ դուրս ելանք դէպի Prince George պահողէ:

Prince George-ը նիւ Եսրքի ամենէն չքեղ պահողիներէն մէկը կարելի է հաշուել։ Սահակ կեանքին մէջ այդ տեսակ վայր ստք կոխած չէր եւ բացէն «Խամլամիշ» կ'ըլլար :

Զգուշացուցի իրեն, որ քիչ մը համարձակ շարժի եւ չի ցուցնէ իր չտեսութիւնը :

Սահակ աղան ի՞նձ յանձնած էր խօսիլ հարսանիքի, տեղի, կերպի եւ ժամանակի բոլոր խնդիրներու վերաբերմամբ :

Իրիկունք մենք նստանք օրիորդին սենեակը եւ խօսեցանք հասարակ հարցերու չուրջը, ճամբուտապատրութիւններու, Պոլայ, Ամերիկայի վրայօք, քիչ մը օդէն խօսեցանք, քիչ մը ճաշակի եւ քիչ մըն ամուսնութեան ինդիրներու մասին :

Սահակ աղամ միշտ լուս էր. մերթ ընդ մերթ, երբ խօսքը անխուսափելի կերպով կը պատկանէր իրեն, կը պատասխանէր շատ կարծ եւ անսխալ :

— Ճիշդ էք, օրիորդ, ես այդպէս կը մտածեմ :

— Ճիշդ էք, պարո՞ն, իմ կարծիքս ալ ճիշդ այդպէս է :

Բայց ես նեղը չէի ձգեր, խօսքի կը խառնուէի միշտ եւ կը զոյէի Սահակ աղայի բացերը :

Սահակ աղամ յայտարարեց որ հարսանիքի մասին կարող էին ինձ հետ խօսիլ եւ վերջացնել :

Արդէն ուշ էր, ես զարձայ Սահակ աղային .

— Պրն. Սահակ, երթանք մեր սենեակը, ճամբէ եկած են, յոզնած են մեր հիւրերը :

— Երթա՞ւք, պատասխանեց Սահակ աղան, անուշ քուն կը մաղթեմ ձեզ, աւելցուց ապա;

— Շնորհակալ ենք, պատասխանեցին քոյր եւ եղբայր :

— Ներողութիւն, պարո՞ն Վահան, դարձաւ ինձ Օր. Մաքրուհին, դուք մէկ քանի վայրկեան կը զոհէ՞ք մեզ, ձեզի հետ խօսք ունինք քիչ մը :

— Ի հարկէ, օրիորդ, պատասխանեցի պատրաստակամ եւ աչքով նշան ըրի Սահակին հեռանալ: Սահակ աղան հեռացաւ, մէնք մնացինք մինակ :

Մնհրաժեշտ է այստեղ երկու խօսք ըսեմ իմ բնաւորութեանս վրայ, որպէս զի իմ պատմութիւնը շինծու չի թուի:

Ես ունիմ արալիուի բնաւորութիւն, որ մէկ քանի վայրկեանէն կրնամ մտերմանալ ամենէն հեռու օտարի մը հետ, այնպէս որ մինչեւ այդ ատեն, կարծես, ևս եւ նորեկները տասը տարուան ծանօթներ էինք:

Օրդ. Մաքրուհին սենեակին դուռէ քոյցեց ետեւէն եւ մօնենալով ինձ ձեռքերը դրաւ ուսերոււ վըրայ եւ սկսու .

— Պրն. Վահան, ես քեզ եղբօրմէս չեմ կրնար բաժնել, ատոր համար կը ինդրեմ քեզմէ օդնել մեզ, ես այդ մարդէ չեմ առներ, յայտարարեց մէկէն ի մէկ :

— Զես առներ, մի՛ առներ, ինչո՞ւ կը նեղուիս ատոր համար, պատասխանեցի անմիջապէս :

— Աղէկ կ'ըսես, բայց մենք մարդ չունինք այստեղ, այս մարդը կրնայ շատ մը դէշութիւններ ընել :

— Ես մարդ չե՞մ, օրիորդ:

— Ա՞ի, դուն ի՞նչ լաւ տղայ ես: Ես քեզի բաց

խօսիմ, Գեղամը իմ Հարազատ եղբայրս չէ, մեր տունը որդիկիր եկած է, բայց մեր տան զաւկին նըման մէծուցեր է մայրս, մենք զիրար կը սիրենք, մենք կ'ուղենք իրարու հետ ամուսնանալ:

— Աւելի լաւ, բայց այդ պարագային ինչո՞ւ եկաք Սմերիկա:

— Ա՛յս, Պ. Վահան, այնտեղ չէր ըլլար, մենք ալ հաշիւ ըրբնը, որ աւելի լաւ է այստեղ գանք եւ հոս վերջացնենք ինդիրը:

Այս խօսակցութեան ընթացքին Գեղամ գլուխը ծուած եւ ամչցած վար կը նայէր:

Ես բաւական տաեն շփոթուած վիճակի մէջ էի: Ինչ ընելս չէի զիտեր:

— Մեղ օգնէ՛, Պ. Վահան, մեղ օգնէ՛, կ'աղա-չէր օրիորդը:

Երկար մտածելէ յետոյ՝ Ես մտքիս մէջ կազմեցի իմ ծրագիրս եւ ըսի.

— Օրիո՞րդ, վաղը իրիկուն ձեզ երկուքդ ճամ-քայ կը զնեմ զէպի Պութոն, իմ քրոջ տունը եւ այն-տեղ ինքինքնէդ կը զզաք աղատ:

— Բայց այդ մարդը չպիտի՞ զիտնայ:

— Զի զիտնար, ուրիի՞ց պիտի գիտնայ: Առա-ւոտուն մենք սնոր ներկայութեան կը խօսինք Հար-սանիքի մասին, եւ կ'որոշենք ընել յառաջիկայ Կի-րակի, իսկ իրիկունը իմ ընկերս կուզայ, ձեզ կը տանի կայարան եւ զուք կը մեկնիք ապահով, քրոջս հեռագիր կուտամ, որ ձեզ դիմաւորէ:

Ինձ յանձնեցին իրենց հետ բերած կարգ մը սնտուկներու ստացաղիրները, ես խստացայ զա-նոնք հանել մաքսատունէն եւ ուղղակի դրկել Պու-թոն:

— Բարի դիշեր.

— Բարի դիշեր, եւ ես գուրս ելայ ու գացի Սա-հակ աղային քով:

Սահակ աղան տակաւին չէր քնացած:

— Ի՞նչ կ'ըսէ սիրուն օրիորդս, հարցուց Սա-հակ աղան:

— Հարսանիքի մասին խօսեցանք, յիտոյ ինձ յանձնեցին իրենց սնտուկներուն թուղթերը, ուղիղ Շիկակօ քշենք որ երթայ, չէ՞ :

— Այդ մասին երկու կարծիք ըլլար, իրենց ճամբու ծախսը զուրս կուզայ այդ սնտուկներէն, եղրակացուց բարեկամս:

Եթէ նա ներկայ ալ ըլլար սնտուկները ուղարկե-լու գործին՝ չէր կրնար հասկնալ թէ սնտուկները Շիկակօ կ'երթային թէ Պոսթոն:

## Զ.

Առաւոտ նախաճաշին՝ խօսեցանք Հարսանիքի մասին, որոշեցինք Կիրակի օրը եւ շատ չքեղ, նոյն իսկ հեռագիր առւինք Պոսթոն Սարաճեան եպիսկո-պոսին գալ եւ պսակել:

— Ոչինչ: մի՛ ինայեր, Վահանիկս, կ'ըսէր ինձ Սահակը զաղանի՝ ձեռքերը իրարու չփելով:

Անհաւատութի բան էր, որ Սահակի նման կծծի անասուն մը կարենար այդքան ծախսի դիմանալ: Բայց անիկա մեծ յոյս ունէր սնտուկներու վրայ, ապա աղջկան մատանինքը:

Առաջարկեցի օթօմօպիլով պտոյտի երթալ Հըտ-պըն գետի ափին:

— Ինչպէս կ'ուղէք, ըսաւ Սահակ աղան:

Եւ գացինք, պատեցանք ամբողջ նրեք ժամ, եւ  
յսոյ վերադաշնք պանդոկ:

Ես արդէն ցորեկին թէլէֆօնով խօսած էի Նիւ  
Եռքի իմ մէկ ծանօթիս հետ՝ գալ իրիկունը ժամը  
8-ին՝ եւ տանիլ իմ բարեկամները կայարան, գէպի  
Պոսթոն ուղեւորելու համար:

Իրիկունը ես առաջարկեցի Սահակ աղային  
դուրս երթալ եւ սրահի համար կարգադրութիւններ  
ընել:

— Հիւրերն ալ կը հանգստանան, աւելցուցի:

Մենք դաշինք դուրս, բոլոր կարգադրութիւնները  
ըրինք կիրակի օրուան համար:

Դժուար եր վերադարձը: Ես գիտէի, որ անոնք  
այստեղ չպիտի ըլլային:

Ժամը տասն էր երբ մենք վերադարձանք:

— Պ. Սահակ, սկսայ ես սանդուխին վեր բարձ-  
րացած ատենիս, եթէ հիւրերը քնացած չեն, կը  
մտնենք եւ քիչ մը կը խօսինք:

— Հելպէր, եկալպէր, պատասխանեց Սահակը:

Մենք դուրս բաղիկեցինք, ո՛չ մէկ պատասխան:  
Սրահէն խափչեկը եկաւ եւ յայտնեց, որ անոնք  
մեկնեցան կայարան:

Ես ապչեցայ, Սահակ աղային զոյնը նետեց:

— Ո՞ւր զացին, ո՞ւր զացին, հարցուց Սահակ  
աղա կոտրօծ անդիերէնով մը:

— To station, sir, պատասխանեց խափչեկը

Սահակ աղա քիչ մնաց գետին իյնար. Ես բըս-  
նեցի:

— Հարցուր թէ ո՞վ անբաւ, կ'երեւայ քի մեզ  
խարեցին, որ ոչ ոք չեն ճանչնար:

Խափչեկը պատասխանեց, որ երկար հասակով  
երիտասարդ ներքըլմէն մը եկած եւ տարած էր:

Է.

Ցաջորդ առաւտուը ես կանուխ գուրս ելայ սըն-  
տուկներու կարդաղրութեան համար:

— Ուղիղ Շիկակօ, պատաց ետեւէս:

— Այո՛, այո՛, ուղիղ Շիկակօ, պատասխանեցի:

Ես ուղարկել տուի սնտուկները այն տեղ ուր  
խոստացած էի օրիորդին եւ իր եղբօր:

Սահակ աղա կէսօրին որոշեց անմիջապէս մեկ-  
նիլ Շիկակօ:

Անսառնի նման կուրար եւ կ'ըսէր.

— Այդքան ծախս, այդքան ժամանակ, աղջիկը  
փախցուցինք, վա՛յ, վա՛յ վա՛յ, է՛շ եմ, է՛շ, կը  
պոռար եւ ըսունցքով կը զարնէր գլխուն:

Մեկնել; առաջ ինձ վճարեցառասնեւ հինդ օրուան  
խոստացած շաբաթականները, ծախսերս եւ չնորհա-  
կալութիւն յայտնելով մեկնեցաւ Շիկակօ:

Միասին չգացինք, որովհետեւ ես ըսի, որ թե-  
րեւ Նիւ նորքի մէջ կարենամ յարմար գործ մը ճա-  
րել:

Սնտուկները Շիկակօ չհասան: Իմ յետ վերա-  
դարձիս Սահակ աղա դատարանի դիմեց՝ կարծելով  
թէ սնտուկները ես կերայ:

Միայն դատարանին մէջ էր, որ ես ստիպուած  
եղայ պատմել եղելութիւնը եւ ցուցնել սնտուկ-  
ներու ստացադիրները, որոնք ալահով հասած էին  
Պոսթոն:

Դատարանէն յետոյ ես ա՛լ չպատահեցայ Սա-

Հակ աղային դէմ դիմաց, միայն օր մը հանրակառ-  
քով անցած առենո՞ւ պատուհանին տեսայ իմ «Երի-  
տասարդ» բարեկամու, որ աւելի ծերացեր էր, կը-  
քեր եւ զեղներ էր:

\* \* \*

Հինգ տարի յետոյ ես զացի Պոսթոն Գեղամի եւ  
Մաքրուհիի տունը եւ տեսայ այն սիրուն մանուկը,  
որ բուսած էր Աահակ աղան խարելչն յետոյ:

## ԱԶԳԻՆ ԲԱՐԵՐԱՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ

Ա.

Երկու եղբայրներ էին անոնք — Փորսուիսենց  
Մարսուպ եւ Խաչեր աղաները, որոնք կ'ըլլային մօ-  
տաւորապէս 40-50 տարեկան, մեծ ընտանիքով:

Արհեստով ոսկերիչ, հին վարպետներ:

Փորսուիսենց տան վառասիրական աւանդու-  
թիւնն էր այն, որ քաղաքի մայր եկեղեցիի կալուածը  
մէկ մասն էր Մարսուպի եւ Խաչերի մեծ, ընդար-  
ձակ պարտէզին՝ ատենին նուիրուած ազգին՝ իրենց  
պապի կողմէն, որուն իրրեւ. հոգեկան վարձատրու-  
թիւն պապի զերեզմանը կը հանգէր եկեղեցիի պա-  
տին քովիլը, փոքրիկ զերեզմանոցի մը մէջ, տեսակ  
մը պանթէոն, որ ամէն գաւառական եկեղեցի կ'ու-  
նենար:

Մէծ օր էր Փորսուիսենց տան համար երբ, տա-  
րին անզամ մը, հոգեհանգստի ժամանակ, աւագ  
քահանան պիտի յիշէր այդ նուիրատուութիւնը: Այդ  
օրը Փորսուիսենց տան բոլոր մարդկային տարրը կը  
հաւաքուէր լսելու համար այդ յիշատակութիւնը:

Մարսուպ աղան, երէցը, լուռ մարդ էր, խո-  
ժոռ, կախ ինկած ականջներով, կարճահասակ, կը-  
լոր, թրքական ոճով մօրուքին մէջ արդէն ճերմակը  
ալիք կուտար: Այնքան լուռ ու խոժոռ էր Մարսուպ

աղան, որ շատերուն սկսած էր ապուշութեան կասկածներ ներշնչել:

Իսկ ընդհակառակը, Խաչեր աղան սարսափելի շատափոս, կառարար, ուրիշներու գործին խառնուող, եկեղեցի եւ ազգ իր սեփականութիւնը համարող, անոնց գործերու վատ ընթացումը իր դատապարտելի անտարբերութեան վերագրող մարդէր: Ֆիզիքականով նման իր եղօր՝ մազերու աւելի քիչ ձերմահով եւ գլուխը ճաղատ:

— Երկու եղբայրներն ալ իրարու քիթէ են ինկեր, կ'ըսէին բոլոր ձանաչողները:

Կասկած չիկար, որ Մարսուպ աղան աւելի իժամատուն մարդ կը կարծուէր քան Խաչեր, որուն ակուսն ամենուն մսին եւ ոսկորին դապած էր:

— Խաչեր, կ'ըսէր Մարսուպը իր եղօր, տառին մէկ անգամ, էդ զործերուն մէջին պոչէ դուրս քաշէ:

— Զէ՛, դուն տեղդ ծանտր նստէ՛, էս բոլորին կը սովորեցնեմ, կը զոռար Խաչերը:

Մարսուպը կը լոէր, կը խոժոռէր, քիթը կը կախէր եւ կնիկը առած՝ կը Հեռանար իր սենեակը հազարով եւ զլուխը շարժելով դժկամակութեան արտայայտութեամբ:

Սար Խաչերը կը դառնար իր կնոջը.

— Իմ պատս որ ըսլէր, էն եկեղեցին չիմա չիկար, բոլորս պէտք էր տաճիկ գառնայինք, իմ խօսքըս պիտի ընեմ, իմ խօսք, վերջացաւ:

— Մարդոց աննամուար շատ է, դուն գլօխ չեմ կրնար ելլար, Աղան շիտակ է, կ'ըսէր կինը:

— Կնիկ ես, իսկ քիչ բան չի պառկիր, կը կըշամբէր Խաչերը:

Այսպէս ամէն օր կոիւ մը ունէր ազգին հետէ Ո՞քեր էին իր թշնամիները, ինքն ալ չէր գիտէր, միայն սիրաց կոիւ կ'ուզէր, խօսք կ'ուզէր, աղմուկ կ'ուզէր:

Եկեղեցին ներս մտած ատենը անպայման նկատողութիւն մը կ'ունենար ժամկոչին ընելու.

— Կը թողուս որ աղուաները նստին զանգակատան վրայ եւ ծրտեն ու աղտոտեն, ամենապարզը իր նկասաղութիւններէն:

Բ.

Վերջին ատրիները Մարսուպ աղայի հոգեկան վիճակը սկսաւ լրջօրէն մտահոգիչ դառնալ, նախ անեցիներաւն եւ ապա դուրսի մարդոց:

Իր լուսիաց բնաւորութեան յաջորդեց համբութիւն, եւ օր մըն ալ երկու ձեռքերը դրաւ երկու գըրպանները եւ ո՛ւ դուրս չհանեց մինչեւ իր մահը: Աչքերը կը դարձնէր չորս կողմը եւ ապուչի նման կը նայէր: Անվնտս, անաղմուկ, անհասկնալի յիմարութիւն մը սկը ամափ նման իջաւ վրան եւ մնաց:

— Հայրանի պէս է, կ'ըսէին զինք տեսնող մօտաւորները:

Խաչերը կը մօտենար Մարսուպին.

— Մարսուպ, զուրպան, բառ մը ըսէ՛, խօսէ՛: Կը լոէր Մարսուպը, բայց չէր պատասխաներ: Եւ զարմանալին եւ ամենէն մտահոգիչը այն էր, բուրը կը հոմաձայնէին, որ Մարսուպը եթէ ուզէր խօսիկ՝ կրնար, իր արտայայտութիւնը այնպէս կը ցուցնէր, բայց չէր ուզէր խօսիլ:

Օր մը մէկ քանի հոգի հաւաքուեցան եւ բռնի ուժով ձեռքերը գրանիներէն հանհցին, որովհետեւ

կինը եւ բոլոր տնեցիները ձանձրացած էին մանուկի նման կերցնելիք : Շատ դժուարութեամբ ձեռքերը գրպաններէն հանեցին, որ ատեն Մարսուալ աղան կովի նման բառաչից եւ մէկ քանի ծանր հայհոյանքներ շպտեց : Զեռքերու ափերը փորիսոտեր էին, չորս կողմը բամպակ կապեր էր, ճերմկեր, նիհարեր, փափկացեր էին : Աղաչեցին, լացին, որ դուրս պահէ ձեռքերը, բայց օգոստ չըրաւ, երբ ձգեցին ձեռքերը՝ ամենայն արագութեամբ տարաւ գրպանները եւ սկսաւ հիւանդագին ծիծաղիլ : Խաչերը աչքերը թրջեց, հաղիւ ինքվնքը զապեց . դուրս ելաւ սենեակին եւ գալով իր սենեակը՝ բարձր ձայնով սկսաւ լալ եւ աղաղակէլ :

— Վա՞յ Մարսուալ, վա՞յ, հաւին քչա չէիր ըսեր, քեզ ո՞վ անիծեց :

Մարսուալի սէրսէմութիւնները այնքան ալ անակնկալ չէին, շատերը Մարսուալին շոշորթ կ'ըսէին, այնքան քիչ կը խօսէր :

Մարսուալ աղան դուրս չէր ելլեր տունէն, բայց տանը մէջ կը պոտէր : Առաջները տնեցիք սարսափի մէջ էին, որովհետեւ Մարսուալը կարող էր յայտնուիլ բոլորովին անսպասելի տեղեր եւ անտեղի ժամանակ, բայց կամաց կամաց վարժուեցան : Մարսուալի ապուշութիւնը զարձաւ հասարակ, այնպէս որ Խաչերը երբ խանութիւն զար եւ երբ Մարսուալը չտեսներ շուրջը՝ կը հարցնէր :

— Խենդը ո՞ւր է :

— Պառկեր է, կամ ո՞վ գիտէ ո՞ւր է, կը պատասխանէին :

— Էսօր կԵրցուցե՞ր էք, կը շարունակէր հարցուփորձել Խաչերը :

— Ի՞նչ ուսուել, ի՞նչ բան, կը պատասխանէր Տէն . Խաչեր, արդէն զզուան եւ անտանելի թօնով, բոլորը թափեց : Վրան գլօխը աղոտուեց :

Օր մըն ալ Մարսուալը ա'լ անկողնէն վեր չկեցաւ, կերպով մը ամիս մը քաշեց եւ մեռաւ :

Այս մահը մէծ տրտմութիւն չպատճառեց տնեցիներուն, որովհետեւ Մարսուալի ողջութիւնը արդէն մահ էր եւ աւելի վատը :

Գ.

Կիրակի օրը թաղումը տեղի պիտի ունենար : Բազմութիւնը մէծ էր եկեղեցին : Պատարագի կիսուն Խաչեր աղան դուշաւ ելաւ եկեղեցին եւ ժամկոչը կանչելով փողը, բարձր եւ հրամայական թօնով պատուիրեց :

— Գնա՛, մէկ քանի աղքատ մշակներ բեր եւ այնուեղ, պապուս քով, Մարսուալիս համար գերեզման փորել տուր, եւ գրպանէն հանելով մէկ արծաթ մէծիտ՝ գլորեց ժամկոչի բուռը :

Ժամկոչը խոնարհեցաւ եւ անմիջապէս մեկնեցաւ գործի անցնելու :

Մէկ քանի թաղականներ, որ այգտեղ կանգնած՝ կը ծիւին եւ օրուան քաղաքականութեան վրայ կարծիքներ կը յայտնէին, իրարու երես նայեցան :

Խաչերը եկեղեցի մտաւ եւ գնաց կանգնեցաւ դադաղի գլխուն վրայ :

— Խաչերը որո՞ւ է հարցուցեր, որ այդպէս ինքնազլուխ կարգադրութիւններ կ'ընէ, հարցուց թաղականներէն մէկը :

— Այդ մասին ես բան մը չեմ գիտեր, պատասխանեց երկրորդ թաղականը :

— Ի՞նչ, իր չոր զլօխով կը կարծէ որ խենդէ այստեղ պիտի թաղէ, եա՛ղմա. մըմոաց երբորդը:

Թաղակաները ժամկոչի տղան կանչեցին և պատուիրեցին, որ մտնայ եկեղեցի եւ կամաց մը, Գիրգոր աղային, Պետրոս էֆէնտիին եւ մի քանի ուրիշներու ականջներուն փափսայ, որ էֆէնտիիները զիրենք դուրսը կը կանչեն կարեւոր գործով: Մէջ քանի բոսէ յետոյ բոլորը, քաղաքի Հայ հեղինակութիւնները, հաւաքուեցան, եւ մտան քովի դըպ բոցի մէկ ունեակը՝ խորհրդակցութեան:

Ամբողջ կէս ժամ պոռացին, ճւացին եւ որոշեցին ժամկոչին արդիլել գերեզման փորելը:

Ժամկոչը զաղբեցուց:

Պատարագը վերջացաւ, զաղաղը բերուեցաւ դուրս եւ Խաչերը տեղեկացաւ ահաւոր եղելութեան:

— Ժամկոչ, քեզի ի՞նչ ըսի ես:

— Զեն թողուր, ալա՛, չեն թողուր. ես ազգին ծառան եմ, անոնք ալ ազգին մէծն են, պատասխանեց ժամկոչը շրթունքները դողալով:

— Անոնք ազգին մէծն են, ես մէծը չե՞մ, գոռոաց Խաչերը: Ժամկոչը զլուխով կախեց: Խաչերը փորձեց յարձակիլ ժամկոչի վրայ, բայց թաղականները մէջ ինկան: Եկեղեցին բակին մէջ գտնուած հասարակութիւնը բաժնուեցաւ երկու մասի, սկիզբը թաղականները խոսեցան հանգիստ եւ խաղաղասիրական թօնով, բայց յետոյ չդիմանալով Խաչերի գոռումներուն եւ հայնոյութիւններուն՝ անոնք ալ ձայները բարձացուցին: Երկու կողմներուն տիրեց դուհիկ անկեղծութիւն: Ազմուկ, իրարանցում Դաղագը մոռցան, կիները սկսան լալ եւ աղաղակել: Խոկ ասդին սկսան դլուխ ջարդել:

Այսպէս է գաւառներու մէջ, ազգային վիճականութիւններուն ամէն մարդ կը խառնուի, կը ըսնէ մէկ կամ միւս կողմը, գրեթէ առանց տրամարանութեան, շատ անգամ նայած պայքարը սկսող անհամներու իրենց հետ ունեցած յարաբերութենէն:

— Այսուղի պիտի թաղուի, իմ պապուս տուածն է այս հողը, ազգին աչքը քոնայ, կը մոնչէր Խաչերը:

— Զափակ թաղուի, շուն պապդ թաղուեցաւ, հերիք է, կը պատասխանէր ամբոխը: Կազմուեցաւ կոռողներու զանազան խումբեր, իրաբ հրեցին, քըշեցին, բերին ձկնեցին դաղաղին վրայ, որ ատեն մեռելիք տէր կիններու կոճը բանեց ողջ երկինքն ու գետինը:

— Պիտի թաղեմ, չոս պիտի թաղեմ, կը գոռար Խաչերը շան նման փրփրած: Անիկա ինքնինք զսպեց եւ ոչ ոքի վրայ ձեռք բրաձրացուց, եթէ ոչ ամրախր գլուխը իրանէն կը բաժնէր:

Կոիւն այսպէս սաստկացաւ, որ Թուրք ոստիկաններ մտան Հայկական մայր Եկեղեցիի բակը եւ դաղրեցուցին:

Խաչերը ընկճուած եւ զլիիկոր՝ պատուիրեց յուզարկաւոր թափորը առաջնորդել իրենց պարտէզը:

— Մէր պաղչան շա՞տ տեղ կայ, իմ եղբայրս Հասարակաց գերեզմաննոցը չեմ նետեր, յայտարարեց Խաչերը, ներկայ եղող հասարակութեան:

Փորսուխենց տան մօտիկները Խաչերի թեւերէն բռնեցին, միսիթարեցին: Խաչերը այլեւս չէր լար, բրակութենէն արցունքները ցամքեր էին:

• Երկու բոսէ յետոյ արդէն զաղաղը պարտէզն

էր : Եկեղեցին եւ Փորսուխենց պարտէզը բաժնող ճիշդ պատին առակը գերեզման փորել տուաւ Խաչեր Մարտուպի համար եւ այնտեղ թաղել տուաւ :

Դագաղը դրցել տալէ առաջ՝ Խաչերը լնկաւ Մարտուպի վրայ եւ Գէսը վար առած՝ ըստ :

— Մարտուպ, աղայի պէս մարդէ էիր, մարդուն ալ քէֆէն էիր, շնուրը վրադ հաջեցին, քու հոգուդ... ալ չիրցաւ շարունակել, արցունքները նորէն սկսան հօսիլ : Թեւերէն բռնեցին եւ վեր առին :

— Վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ, կ'ողբերգէր Խաչեր, մինչ հոգը կ'իջնար ծանրօրէն Մարտուպի քիթին ու բերնին վրայ :

Ե.

Քառունքը լրանալէ առաջ՝ Խաչերը կանչեց դպրոցի տիրացուն եւ պատուիրեց որ ծաղկագրով դրէ հետեւեալ տապանագիրը .

Աստ հանգչի Սզգիս Բայերար

Մարտուպ աղա Փորսուխեան

Ծնեալ յամի Տեսոն... մեռած...

Քառունքի օրը գերեզմանաքարը պատրաստ էր արդէն այդ տապանագիրով : Խաչերը շարաթ իրեկուընէ առաջ կանչեց եկեղեցիի աւագ քահանան, դրամ տուաւ եւ ըստ :

— Տէրոէր պապո, վազը Մարտուպ աղայի քառունքն է, անոր հոգիին համար սուրբ պատարագ կը բռնես եւ կը յայտարարես Սուրբ Պատարագի մէջ, որ Փորսուինց աղան իր եղրոր՝ Մարտուպ աղայի քառունքի տոթիւ «իրրեւ յաւերժ» կը նուիրէ իր պատչայէն տասնեւհինդ արշըն գետին եւ իր ծալի-

քովը պատ կը քաշէ եւ կը միացնէ եկեղեցիի գերեզմանոցին :

— Մարտուպիս գերեզմանն ալ հետը կը նուիրեմ սուրբ եկեղեցիին, աւելցուց անիկա :

Աւագ քահանան լսեց, չնորհակալութիւն յայտնեց ազգին կողմէ, «Հայր մեր» մըն ալ փնթփնթաց եւ պիտի մեկներ ուզիղ միւս քահանաներուն մօտ տեղեկացնելու՝ երբ Խաչերը ուզեց իր վերջին բաղձանքը յայտնել .

— Տէր պապո, պատարագը դուն կ'ընես :

— Շատ աղէկ, Խաչեր աղա, շատ աղէկ, բայց հերթը Տէր Գրիգորին է, պատասխանեց աւագ քահանան :

— Հերթ հերթ չեմ գիտեր, իմ վափաքս է, որ Ս. Պատարագը դուն ընես վազը :

Աւագ քահանան գլուխը շարժելով՝ դուրս գընաց :

\* \* \*

Երկրորդ օրը հանդիսաւոր պատարագ էր : Աւագ քահանան յայտարարեց նոր նուիրատուութիւնը, յիշատակեց նաեւ պապի նուիրատուութիւնը :

— Վերջը վերջը իսենդին գերեզմանը բակը ձգեց, քթերնուն տակ լուս մոնչեցին եկեղեցինդ դուրս ելողները եւ բոլորովին դժգուհ :



## ԳԷՎՕՆ

Ա.

— Հէյ, Հէյ, Հէյ, ասք քրդըմ քէհլան, քէհլան, քէհլան..

Սնկը ճմուկենց Գէվօյին ձայնն է, որ քաղաքին  
կէսը արձագանդ կուտայ, կը պոռայ, կը կանչէ,  
կը մռնչէ :

Գէվօն ձի կը ծախէ :

\* \* \*

Մեր աեղեցը ձի ծախելը ամենավարնոց ար-  
հեսան էր, որուն համահաւասարը միայն աղւընիկ  
խաղցնելն էր :

Զիու նությազի աղջիկ տալը կը նշանակէր քը-  
րիստոնէական կանոնէ քչիկ մը հրաժարիլ եւ նէ-  
զէնիմ աղջիկը կըակը ձգել :

Բայց ամէն արհեստ իր հերոսութիւնն ունի:  
Զիու նամպազին ալ հերոսը կար :

Գէվօն ձիու նամպազութեան հերոսն էր :  
Կը գնէր ուեւէ տհսակի ձի, որովհետեւ գիտէր թէ  
ինչպէս պիտի ծախէր :

Զիու նությազը իր հերոսիկը ունի: Այդ ար-  
հեստը երկու հսգիով կը դառնայ :

Գէվօն նստած է տահը գրան առջեւ խաչաձեւուած չորս փայտերով շինուած ցած աթոռի մը վլրայ եւ ներկիւլէ կը քաշէ : Շատ խոր մտածմունքներու մէջ է, մերթ կը նայի գետնին, մերթ երկընքին, աչքերը կը դարձնէ եւ կը խորհի, բայց նայուածքին մէջ խորութիւն չիկայ, միայն իր պղտիկ ուղեղ ունեցողի ձևերն են, որ հանդիսաւորութիւն կուտան իր խորհելուն :

Օվիկը, իր հերոսիկը, պըպըզած է իր դէմը երկիւղածութեաթը եւ սիկարէթը պահած է ափին մէջ, որպէս զի իր վարպետը չի նշմարէ իր ներկայութեան ծխելու անպատկառութիւնը եւ համարձակութիւնը, թէն վարպետը բացէն կը տեսնէ ծուլսը, որ կը բարձրանայ Օվիկի բերնէն եւ քթի ծակերէն, բայց չտեսնելու կը զարնէ, բաւական է, որ Օվիկը կ'զգուշանայ սիկարէթը ցուցնելէ :

— Օվիկ, առաջնը կ'սկսի խօսիլ Գէվօն, խըրը ի՞նչպէս է, գաղը ծախսնք որ երթայ:

Օվիկը մեղմիւ կը հազայ, քիչ մը բարձրանալու պէս բան մը կ'ընէ ու նորէն կը պըպըզի, ֆէսը կը շտկէ եւ կը պատասխանէ :

— Խըրին բանը պաշխնա է, աղա, բանի կ'երթայ կը կատդի, դարձեալ կը կիսաբարձրանայ ու կը պըպըզի սիկարէթը նետելով իր ուղքին տակ անհմար:

— Հէջ լուսուն ցուցուցի՞ր, կը հարցնէ խորհըրդաւոր կերպով Գէվօն :

— Լուս չէ օր, քիարիք չէ տեսեր, աղա:

Օվիկը կ'ուզէ բան մը աւելի ըսել, բայց չի հա-

մարձակիր: Գէվօն կ'զգայ Օվիկի անհանգստութիւնը:

— Գիտես քի բան մը ունիս :

— Հալա, հալա, կը հազայ, խոչափողը կը մաքրէ, հալա գաղը չուտ է, մէկ քանի օր ըւ թող խըզմիշ ըլլի, աղէկ է:

— Փէք աղէկ, փէք աղէկ, Օվիկ, կը պատասխանէ Գէվօն ստքը ոտքին վրայ նետելով եւ աւելի ցուցադրելով իր աղտոտած վարակի վաչաները, էս գիտմամբ ըսի վաղը ծախսնք, տեսնամ դո՞ւմ ինչ կ'ըսես, կամաց կամաց կը սովորիս, արհեստէն կը հասկնաս :

Օվիկը երջանիկ է, փղձկելու չափ ուրախ...

— Օվիկ, էս քեզ մարդ պիտի շինեմ, պապուդ քով օր մնայիր, էշ կը դառնայիր, հը... գոռոզութեամբ կ'արտասանէ, էշ պիտի դառնայիր, էշ, կը հասկնա՞ս :

— Եվալլա', աղա', Եվալլա, իմ յոյսս ըլ դուն ես, հազիւ չնորհակալութիւն յայտնելու կը համարձակի Օվիկը:

Օվիկը աւելի եւ աւելի բախտաւոր կ'զգար ինքնինքը իր սողուկող ստրկութեան մէջ:

Օվիկը Գէվօյին քով դնելուն համար տանը մէջ իր հօր եւ մօր միջեւ պալութիւն ինկեր էր: Մայրը, խեղճ ու կրակ դաւառացի կին մը, խելքին փչեր էր, որ Օվիկը եթէ գպրոցը շարունակէր աւելի լաւ կ'ըլլար, բայց հայրը ընդիմացէր էր եւ պնդեր, որ աւելի աղէկ էր արհեստի դնէին եւ ինքն իրեն որոշած էր Օվիկը ձիու նամպազ դարձնել, որովհետեւ իր արհեստը ապերախտ արհեստ էր, խալանութեամբ ո՞վ կը հրցեր էր հարուստ ըլլաւ:

Օվիկը վեց տարիէ ի վեր Գէվոյին կը ծառայէր,  
Ֆիւրը ջեւլ կը տանէր, քումար կ'ընէր, թրիքները  
կը մաքրէր, կնդանիներուն վէրքերը կը լուսր եւ  
տան տան ալ ծիռ պոչ կը բռնէր, որով-  
հետեւ էգ ձիռ տերը քառորդ մը կուտար անողայ-  
ման իրեւ պալոշից:

Այդ դրամով Օվիկը միշ մը օղի կը տանէր իր  
հօրը:

— Պապա՛, պախշիշի Փարա է, խմէ՛, գոհունա-  
կութեամբ կը յայտարարէր Օվիկը:

— Տևոա՞ր. կնի՛կ, կը դառնար Օվիկի հայրը  
իր կնոջ, տեսա՞ր, վարժատունը պախշիշ պիտի տա-  
յի՛ն, ափէրիմ, տղաս, ափէրիմ, վարձքդ կատար:

Օվիկի վարձքը ծիռ պոչ բռնեն էր:

— Վաղը, կը շարունակէր խօսակցութիւնը  
նամպազ Գէվօն, վաղը տորին ծախենք, և, ի՞նչ  
կ'ըսես ասոր, Օվիկ, հա՛յ կիսի քէրէս, մա՛րդ ե-  
ղար, մա՛րդ...

— Ասոր իօսք չիկայ, աղա՛, կը մլաւէր Օվիկը:  
Գ.

Երկրորդ օրն է: Տօռին դուրս են հանած ծա-  
խելու:

Տօռին զնուած էր ծախուելէ տասն եւ եօթն օր  
առաջ: Բոլորը Գէվոյին վրայ ծիծաղեցան:

— Ի՞նչ ձի որ կ'առնէ:

Բայց առնէն անոնք որոնք Գէվոյի նամպազա-  
կան հեղինակութեան վրայ դաղափար ունէին, գը-  
լուխնին երեցուցին եւ ըսին.

— Գէվօն սատկածն ալ կընայ ծախել, ոչ թէ  
միայն չնչող ձին:

Տօռին կնուած ատենը միայն ոսկոր էր: Տէրը  
փոխանակ աղաս թողելու ձին՝ բերած էր հրապա-  
րակ իրեւ կաչի ծախելու: Գէվօն վճարեց երեք մէ-  
ճիւա:

Տօռին բերին տուն եւ պահեցին տասն եւ եօթն  
օր մութ ախոռին մէջ դուռն անդամ զգուշութեամբ  
բանալով եւ զոցելու, որպէս զի չըլլայ թէ լոյսի  
շող մը իյնայ Տօռին աշքերէն ներս: Օվիկը խնամեց  
աւշի ուշով, համաձայն իր վարպետին տուած հրա-  
հանդիներուն:

Գէվօյի տուած հրահանդներէն ամենէն կարե-  
ւորը այն էր, որ Օվիկը օրական մէկ քանի անդամ  
սիմտի մտնէր մութ ախոռ եւ զանազան ձայներով  
եւ հպումներավ պիտի ջղայնացնէր ձին, որպէս զի  
լոյս աշխարհ բերած օրերին՝ արդէն կենդանին  
կատղած ըլլալու վիճակին հասած ըլլոր՝ ցատկե-  
լու, անհանդիս չարժումներ ընելու համար:

Օվիկը հեծած է տօռին վրայ, յաճախորդները  
գատապարտեալի պէս կանզնած են եւ կը դիտեն:

Օվիկը մէկ վար՝ մէկ վեր կ'երթայ ու կուզայ  
սարսափելի աղմուկներով:

Գէվօն կանչնած է յաճախորդներու միջեւ եւ  
մերթ ընդ մերթ իօսք կը նետէ:

— Արարական ձինս է, ամեմ լաւ չեն նայած:

Յետոյ կը կեցնէ Օվիկը եւ ինք կը հեծնէ վեր-  
ջին անդամ ըլլալով հանդիսաւորութիւն տալու տօ-  
ռիի քայլքին, որպէս զի յետոյ կարենայ պէտք եղա-  
ծին պէս խօսիլ:

— Հէ՛յ, Հէ՛յ, Տէ՛յ, Ֆէ՛հլան, Ֆէ՛հլան, ծա-  
խածս ֆէհլան է՛...

Տօռին անհասկնալի ջղային շարժումներ կ'ընէ,

երբ մէկը կայ վրան հեծած, բայց երբ կ'իջնէ, հանդարտ կը կանգնի եւ գլուխը կը կախէ: Արդէն անցաւ մութէն դէպի առատ միջօրէի լսյաը յանկարծակի դուրս գալու ջղայնութիւնը: Բայց Գէվօն չփթողուր, որ Տօնին հանդարտ մնայ, Օվիկը միշտ վրան է, միշտ դէպի վար եւ վեր:

— Հէ՛յ, Հէ՛յ, Հէ՛յ, արապիստան զէօլէրտէն, արապիստան...

Հինգ ոսկիէն Գէվօն կ'իջնայ մինչեւ մէկուկէս ոսկիի եւ յաճախորդներէն մէկը կը համաձայնի գնել:

Օվիկը կ'իջնէ վար, ձին կը յանձնէ գնողին եւ կը բռնէ իր վարպետին եւ գնողին ձեռքերը, կը միացնէ իրարու եւ թոթուելով, հանդիսաւոր կերպով կը յայտարարէ.

— Տէօթէնոն...

Գնողը ձին կ'առնէ եւ կը հեռանայ:

— Օվիկ', յաւ քշեցինք, եթէ վաղը փիւզիւր մը դուրս չի գայ նէ:

— Բան մը չըլիիր, աղա՛, մի՛ վախնար, կը պատասխանէ Օվիկը:

Միւս օվը փիւզիւրը դուրս կուգայ: Ձին յետ են բերած:

— Իշու պէս բան է, կը յայտարարէ Տօնին գնողը, ականջները թիզ ու կէս կը կախէ, կը կանգնի: Դուք ձի հեծնալ չէք դիտեր, Օվիկ', կը պո-

Օվիկը մադնիսական, մոգական վալանը կը բերէ, կը փոխէ գնողի ձիուն վրայ անցուցած վալանին հետ:

Գէվօն կը հեծնէ եւ նոյնհետայն կը սկսին Տօ-

ովի եռանդուն շարժումները: Կը ցատկէ, կը վրնջէ, բերանէն փրփուղներ դուրս կուտայ: Գէվօն կը բերէ յետ, կ'իջնէ վար.

— Ես չըսի՞ օր ձի հեծնել չէք դիտեր. պէտք է սովորի՞ք, եավլում, սովորի՞ք:

Գնողը գլուխը կախ եւ խորապէս համոզուած, որ ձի հեծնել չի դիտեր՝ ձիուն սանձէն կը բռնէ ու կը մեկնի առանց դոյցն կասկածն ունենալու միամիտը, որ Գէվոյին մոգութիւնը, մագնիսական ուժը ձին լաւ հեծնելու մէջ չէր կայանար, այլ այն սուրդամերուն, որոնք տեղաւորուած էին Գէվոյի փալանի տակը եւ որոնք կը ծակէին խեղճ անասունի կրնակը եւ անասունը կը ցատկէր, անհանգիստ եւ զղային շարժումներ կ'ընէր:

### Դ.

Եւ նաևպազ Գէվօն օր մըն ալ ինք չարաչար եւ աննախընթաց կերպով խարուեցաւ եւ այդ խարուիւը ճակատաղրական դարձաւ իր կեանքին համար:

Ոմէն վարպետին վարպետը կայ. Գէվոյին վարպետը երեւան երաւ:

Տիգրանակերտէն նաևպազ Ֆիրիկը Խարբերդ բերած էր ձի մը եւ հանած էր չուկայի մեծ հրապարակը:

Գէվօն գործի վրայ է:

— Օվիկ', եկուր տեսնամ, Ֆիրիկին քէֆ մը պիտի նետեմ: Խըրը դուրս հանէ: Եւ իբրեւ վերջին հրահանգ, աւելցուց, աչքին ուշադրութիւն դարձուր:

Օվիկը պէտք էր աչքին ուշադրութիւն դարձնէր — Խըրին մէկ աչքը բէօն էր:

Ֆիրիկն ու Գէվօն մօտեցան իրարու:

— Ալիք խօսք չի կայ, ոկառ Գէվօն:

Իսկապէս Ալը նշանաւոր ձի էր, բարձր, աղջկայ նման կուրծքով եւ արալանի նման վզի բոնուածքով, մէկ ոտքը ճերակի, իսկ մնացածները կարմիր, ճակատին վրայ ալ Հաւկթամեւ փոքրիկ սպիտակ մը, ականջները փոքր, բաշը ջրվէժի նման ծփուն, խըրոխ, ասպետական եւ աղնուական ըլլալու լուրջ նշաններով:

— Քու Խըրդ ալ շատ դիմացկուն է, պատասխանեց միջիկը:

Երկուրն ալ կարճ կը խօսէին զգուշութեամբ, Հաղար կը չափէին, մէկ կ'արտասանէին:

Օվիկը զբաղուած էր Խըրը գարճնելով աջէն ձախ, ձախէն ալ աջ նայած Ֆիրիկի ըրած շարժումներուն: Ֆիրիկը Խըրին աջ կողմը չպիտի տեսնէր, ահա Օվիկի մտահոգութեանը:

Օվիկը եւ վերջին զովեստը պիտի ստանար եւ Գէվոյի կողմէ պիտի հռչակուէր վարպետ:

Գէվօն այնամ միամիտ չէր չմտածելու, որ ինչու Ֆիրիկը Ալը կը ծախէր երը ամէն կերպով անիկա աղնուական Եինսէ ըլլալը հաստատելը դիւրին էր: Վերջապէս Գէվօն զտաւ, որ Ալին պոչի բըռնուածքը լաւ չէր, եւ Ֆիրիկը սիրահար ըլլալով ամէն կերպով անարատ չիու, կը ծախէր:

Գէվօն երկու ոսկի տուաւ Խըրին վրայ եւ Ալին հետ փոխեց:

Ֆիրիկը Խըրը ծախէց Մարբերգի մէջ չորս ոսկի եւ մեկնեցաւ Տիգրանակերու: Ուրեմն Ալը ծախէց վեց ոսկիի:

Ֆիրիկը Օվիկի շարժումներէն հասկցաւ, որ

Խըրին մէկ աչքը քու էր եւ հրբեք այն առեղերը չեղաւ:

Գէվօն կարծեց, որ Ֆիրիկը ոչինչ նկատեց:

Վարպետին վարպետը կայ:

Ֆիրիկը աւելի վարպետ էր:

Գէվօն ինք Հեծաւ Ալին վրայ եւ բերաւ տուն: Վլոու մտած տուն, Ալին առջի ոտքը դպաւ ախոռի սեմին: Գէվօն մտահոգուեցաւ: Գէվերը ամբողջ մըտածեց եւ եկաւ այն եղբակացութեան, որ «կ'երեւայ ֆի խամ տեղ էր, քէմբէրլէմիշ եղաւ»:

Երկրորդ օրը կէսօրին գուրս հանեց ձին, Հեծաւ եւ ուղղուեցաւ գէպի քաղաքէն գուրս:

Պատահեցաւ առու մը, Ալը ուղիղ գնաց եւ կոխեց առուին մէջ, փոխանակ հեշտութեամբ ցատկելու վրայէն:

Գէվոյին սիրուը գող ինկաւ: Անմիջապէս ցատկեց ձիէն եւ գալով կենդանիին դէմը ձեռքերու ահարեկիչ շարժումներ ըրաւ անոր աչքերուն առջեւ, ձին երբեք չցնցուեցաւ: Այն առեն նշմարեց, որ Ալի աչքերուն մէջ լոյսի թրթումներ չի կային:

Ալը քու էր երկու աչքերէն:

Գէվօն կոտրուաւ:

Հեծաւ ձին եւ ամինայն զգուշութեամբ եկաւ տուն, որպէս զի չըլլայ թէ ուրիշը նշմարէ, ճանապարհին ինքնիրեն մըմնջելով.

— Գէվօն, խարսուար, եարամ ըլլի նամպազութիւնդ:

Տուն հասնելուն, ձին քաշեց նիրս: Գէր խօսեր: Օվիկը մօտեցաւ վարպետին, ինքն ալ վարպետ այլեւս.

— Աղա՛, ի՞նչ կայ ֆի, հարցուց Օվիկը:

— Ալը քու է երկու աչքերէն, Օվիկ: Տիգրանէ-

քիրացին լաւ նետեց մեզի, աղէկ տոլապ էր:

Օվիկը դլուխը ծռեց եւ չխօսեցաւ:

— Օվիկ, ուշանալ չըլիր, Ալը վաղը պէտք է քշենք, յարեց Գէվօն:

— Քշենք, պատասխանեց Օվիկը:

Երկրորդ օրը ամենայն հեշտութեամբ ծախեցին Ալը թուրք սպայի մը,

Սնցաւ մէկ երկու շարաթ: Թուրք սպան Ալը ետ բերաւ: Այդ արարական աղնիս ձին տասը օսմ. ոսկիի ծախելու գաղտնիքը իմացուած էր:

Թուրք սպան տասը ոսկին կ'ուզէր: Աղմուկ, իրարանցում:

Գէվօն կը ջանար հաստատել, որ երկու շարաթ անցած է, երեւի դլասուն զարկեր են, իսկ անսանաբոյժները հաստատեցին որ Ալին քոռութիւնը տարիներու ինդիր էր:

Ալը զարմանալի կուրութիւն ունէր, աչքերը բաց էին, կանանաւրապէս կը թարթէր, բայց լոյս չի կար մէջը: Ճերմակ չէր իջած վրան, ջուր չէր վաղեր, մաքուր աչքեր ունէր, բայց չէր տեսներ:

Պայխար ֆէօն էր:

Գէվօն ընդդիմացաւ եւ չուզեց տասը ոսկին ետ տալ:

— Աղա՛, ըստ Օվիկը, տուր օր երթայ, նորէն կը ծախենք:

— Զէ՛, չէ՛, Օվիկ, արդէն բոլոր տեղը ձայն գնաց, եթէ առանց աղմուկի, սուս փուս բերէր ետ տար, կ'առնէի, միւս օրն ալ կը ծախէի, հառաշանքով պատասխանեց Գէվօն:

— Էս կը տանիմ, Ալազ կը ծախեմ կուգամ, առաջարկեց Օվիկը:

— Ո՞վ մինչեւ Ավազ սօլուս պիտի առնէ, չեմ տար:

Թուրք սպան այդ օրը գնաց եւ պատուիրեց, որ մտածէ եւ պառասխան տայ իրեն միւս օրը:

Օվիկը եւ Գէվոյի կինը շատ ինդրեցին իրեկունը, բայց Գէվօն չհամոզուեցաւ:

Գէվոյին օրհասը մօտեցեր էր:

Առաւոտուն թուրք սպան եկաւ, տասը ոսկին ուղեց, Գէվօն վերջնականապէս մերժեց:

— Ալ սանա, ըստ սպան եւ ատրճանակի մէկ հարուածով գետին փոեց Գէվօն իր տան դրան առջեւ:

Օվիկը փախաւ: Կինը դուրս ցատկեց ներսէն, բռնեց ճակատը, որ արիւնը կանգնեցնէ, բայց նամապազ Գէվօն չիւար, անիկա մեռեր էր անդարձ:



## ԱՄԲՈՂՋ ՔԱՂԱՔԸ ՄԱՏ ԽԱԾԱԻ

Այն ատեն կ...ը կյարբերդէն աւելի հեռու էր  
քան Ամերիկան, որովհետու ո՞վ էր լսեր, որ մեր  
կողմերէն մէկը կ... երթար, բայց ամէն օր Ամե-  
րիկա մեկնող ժայռէ կար: Ամէն շաբթու Ամերիկա-  
յէն նամակ կ'առանայինք, մեր սիրելիները այնտեղ  
կը գտնուէին: Աւելի մօտիկ կ'զդայինք Ամերիկայի,  
բայց ո՞վ էր զացեր կ...:

Հեռաւոր եւ անծանօթ երկիր մըն էր կ..., թէեւ  
կյարբերդի քթին վրայ բուսած:

կ...ը նշանաւոր էր իր մէկ պատմութեամբ:  
կը պատմէին, որ երկու կ...ցի քաղաքէն գուրս  
պատած ատեննին՝ լիրան վրայ սեւ կէտ մը կը նըշ-  
մարեն:

— Ղուշ է, կ'ըսէ խսկոյն անոնցմէ մէկը:

— Զէ, էջ է, կը յարէ միւսը:

Վիճարտնութիւնը կը շարունակուի բաւական  
երկար, մէկը յամառօրէն կը պնդէ որ այծ է:

Այս տաք լիճարանութեան ընթացքին՝ սեւ կէ-  
տը կուղայ վիճարանութեան վերջ տալու: Սեւ կէտը  
կը թռչի, ուրեմն առաջին կ...ցին ճրչդ է, դուշ է,  
բայց երկրորդը չի տանելով իր խօսքին սխալը եւ

զգալով ինքինք աւելի հարազատ կ...ցի, կը յայտարձ.

— Թուին տէ՝ էծ է (թոչի ալ՝ այծ է):

Այս էր մեր ծանօթութիւնը կ...ի եւ իր ինաւ բնակչութեան մասին:

Առակի կարգ էր անցեր կ...ը:

Մէկը որ քիչ մը յամառութիւն ցոյց տար ոեւէ վիճաբանութեան մէջ՝ իրեն կ'ըսէին.

— կ...ցիի պէս մի՛ պնդեր, ճշմարտութիւնը շատ ակներիւ է:

Կ...ի մասին առաստղելական պատմութիւններ կը պատմէին, բայց տակաւին մենք մեր իսկ աչքերով չէինք տեսած:

Օր մըն ալ Խարբերդ եկան հաստատուեցան կ...ցի երկու եղբայրներ, Աւետիսն ու Սողոմոնը:

Աւետիսը մէծն էր, Սողոմոնը փոքրը, երկուքն ալ ամուսնացած, մէկ քանի գաւակներ ունէին:

— Եղբա՛յը, կ...ցի կ'ըսեն ամմա, ի՞նչ ինաւ, ինչ բան, չէ՞նքով չնորհքով մարդիկ են, քէմիւ, նստուածքնին, կայնուածքնին, կ'ըսէին այս ընտանիքին հետ ծանօթացող Խարբերդցիները:

Իսկապէս ալ յամառ մարդկանց կասկածի ըստուերն անդամ չկար այս մարդոց վրայ:

Արշրնի մարդիկ էին, ապրանք կ'ստանային կ...էն եւ կը ծախէին:

Աւետիս եւ Սողոմոն Եղբայրները պարտէղ մը ունէին տանը հտեւ, որ պատ չունէր, միայն ցանք սով մը բաժնուած էր տան հտեւի փողոցներէն:

Օր մըն ալ լսուեցաւ որ Աւետիսի եւ Սողոմոնի խանութը գոց է:

— Թերեւս բան մըն է պատահեր, ըսին դրացիները:

Հաճի Պալսարը իր մէծ տղան դրկեց Պօղոսեան Աւետիս եւ Սողոմոն աղաներուն տունը հարցնելու թէ ի՞նչ է պատահեր:

— Հայրս բարեւ ըրաւ, ըսաւ քի ի՞նչ կայ որ Աւետիս եւ Սողոմոն աղաները խանութնին գոց են պահեր, հարցուց Հաճի Պալսարի մէծ տղան գուռը բացող Աւետիս աղայի կնոջ:

— Պալսար աշային բարեւ ըրէ, եւ ըսէ քի բան չիկայ, վաղը կը բանան:

Բայց միւս օրը նորէն խանութը գոց մնաց:

Դրացիները նշմարեցին որ Աւետիս եւ Սողոմոն աղաները պարտէզին մէջ նստած էին, մէկը խոչըր ծառի մը մէկ կողմին զարկած էր իր կոնակը եւ միւսն ալ միւս կողմը:

Օրական երեք անդամ ճաշերնին այդտեղ կ'ըստանային, հոն կը քնանային՝ դետնին վրայ եւ տեղերնէն չէին շարժեր:

Վերջապէս հետաքրքրութիւնը այնքան բռնկեցաւ, որ դրացիները միջամտեցին եւ ուղեցին հասկընալ թէ ի՞նչ էր պատհառը, որ Աւետիսն ու Սողոմոնը նոյն իսկ գիշերը չէին երթար անկողնոյ մէջ քնելու, կը մնային ծառին տակ եւ իրարու հետ ալ չէին խօսեր, գերջաղուկս ի՞նչ էր պատճառը, որ երկուքին կիներն ալ կուգային մօտերը, կ'աղաչէին, կը խնդրէին տաւն երթալ եւ չէին երթար:

Դրացիները կանզնած պարտէզի ցանքսին ետեւ-  
ը կը գիտէին այս բոլորը :

Խնդիրը դուրսի մարդոց ալ պարզուեցաւ :

Երեք օր առաջ Աւետիսն ու Սողոմոնը իրարու-  
հետ վիճարանուծ տատենին պարտէզին մէջ, այնքան  
կը տաքնան վիճարանութեան մէջ, որ կը բոնուին  
պաղենական յամառութեան կրակէն :

Տակաւին վիճարանութենը չի լրացած, որով-  
հետեւ կ...ցէի ոչ մէկ վիճարանութիւն վերջ չի  
գտներ, Սողոմոնը կը դառնայ եւ կ'ըսէ Աւետիսին :

— Հայոտէ, գնա՛, պարտէզէն դուրս գնա, աչ-  
քերս արդէն քերս քուրս կը նային :

— Մօ՛, զան որո՞ւ կ'ըսես քի պարտէզէն դուրս  
գնա, կը պատասխանէ Աւետիսը, ես այս տեղ պիտի  
նստիմ, մինչեւ որ գուն կորսուիս ասկէ, եւ կը նստի  
այդ խոշոր ծառին քով կոնակը տալով բումին, եւ  
կ'ըսէ, — այս տեղին պիտի չերթամ, մինչեւ գուն  
չերթաս :

Սողոմոնին ալ յամառութիւնը կը բոնէ, ան ալ  
կոնակը կուտայ հասի բումին միւս կողմին եւ կը  
յայտաբարէ .

— Տակը ձնացողին հոգին թո՛ղ դուրս գայ, ես  
պիտի չերթամ, մինչեւ գուն երթաս :

Ահա թէ ինչպէս կ...ցի երկու եղբայրները ե-  
րեք օրէ ի վեր կը մնային ծառին տակ, թաց հողի  
վրայ, զիշերը այնտեղ կը քնանային եւ ցերեկը ե-  
րեք անդամ այնտեղ կը ճաշէին, խանութնին դոց,  
տունը գրեթէ սուզի մէջ ինկած :

Կիները կ'երթային եւ կը պաղատէին մոռնալ  
ամէն բան, բայց չէին շարժեր անոնք :

Սողոմոնի կինը դնաց իր տաղըին քով, որով-  
հետեւ անխկա շատ յարդանք ունէր իր եղբօր կնոջ  
հանդէպ առհասարքակ .

— Մեծ տառը, ոտքիդ հողին մեռնիմ, դուն մեծ  
ես, պատիկին խուսուրին մի նայիր, եկո՛ւր ներս,  
կը պաղատէր Սողոմոնին կինը :

— Հարսնուկ, շանը խօսքը պիտի չըլլայ, ես  
մեծ եմ, իմ խօսքը պիտի ըլլայ, կը կրկնէր Աւե-  
տիս աղան :

Անօգուտ էր նտեւ Աւետիսի կնոջ պաղատանք-  
ները իր փոքր տաղըին :

— Մինչեւ հիմա համբերել եմ, ասկից յետոյ  
չեմ կրնար համբերել, կը պատասխանէր Սողոմոնը :

Երեք օր յետոյ երկինքը բարկացաւ, բերնէն  
կայծակներ ու անիմանալի որոտներ արձակեց դի-  
մեր ատեն եւ անձրեւը սկսաւ շոշուալ :

Երկինքը ամբողջ բացուեր էր, վար կուգար :

Գիշերը Աւետիսի եւ Սողոմոնի կիները արթըն-  
ցան, տան մէջ ինչ որ հասլաթ, կարպետ եւ սփոռց  
կար, առին ու վաղեցին պարտէզ, իրենց ամուսին-  
ները ջուրէն սպասարկաներու համար :

Բայց մինչեւ հասան՝ անոնք արդէն մինչեւ ի-  
րենց ոսկորները թրջուն էին, տունէն բերուածները  
վրանին ձգեցին, տակը սկսան քրտնիլ, թացութի-  
նէն դոլորչի սկսաւ բարձրանալ :

Անձրեւը առաւօտեան դէմ կտրելէ յետոյ՝ բա-  
ցին վրանին, գուրտ ողը զարկաւ թաց մարմիննե-  
րուն :

Հիւանդութիւնը անխուսափելի էր՝  
Աւետիսի վրայ սկսաւ դող գալ, յետոյ սաստիկ

տաքութիւն մը, այն աստիճանի, որ ինքինք կոր-  
սընցուց եւ սկսաւ տաքութեան մէջ զառանցել:

Աւետիսի կ'ինը դնաց դուրսէն մարդ բերաւ եւ  
իր ինեղն սմռուխնը շալիկը տուաւ ու տուն ձգեց:

Այն ատեն Սողոմոնը ոտքի կանգնեցաւ, մէջըը  
շիտկեց.

— Օ՛ք, հառաչեց անիկա, ոսկորներուս վրայ  
հաւ չէ մնացեր, կնի՞կ:

— Շուտ առն մտիր, վրադ փոխեմ, ըստ Սո-  
ղոմոնի կինը, Աւետիս շտո գէշ վիճակի մէջ է:

Սողոմոնը ներքնապէս շտո ցաւեցաւ իր եղբօր  
համար, բայց ձայն չի հանեց:

Մտաւ տուն, շորերը փոխեց եւ զնաց Աւետիսը  
աւեսնելու:

Աւետիսը տաքութեան մէջ կը զառանցէր: Սո-  
ղոմոնը նայեցաւ անոր եւ իր աչքերուն մէջ արցունքի  
կաթիներ հաւաքուեցան:

Անմիջապէս զուրս ելաւ, վաղեց բժիշկի:

— Եթէ մինչեւ առաւօտ տաքութիւնը չի ծնայ,  
յայտարարեց բժիշկը, ալ չաղատիր, սիրութոյլ է:

Սողոմոնը այլեւս դադար չունէր, հեղ մը դե-  
ղարան կը վաղէր, հեղ մը ուրիշ բժիշկի կ'երթար:

— Եթէ Աւետիսը միոնի՝ ես ինձ կը կախեմ, կը  
պոռար Սողոմոնը իր կնոջ, կարծես կինը պատճառ  
ըլլար:

Աւետիսը երկու օր ալ ասլրեցաւ, բժիշկին ըստ-  
ծին պէս, սիրու այնքան ալ թոյլ չէր:

Հողեվարքի մէջ ալ մինչեւ վերջին ըոպէն կը  
զառանցէր.

— Մինչեւ զուն չելլես, ես պիտի չելլամ, կը

կրկնէր եւ տնընդհատ կը կրկնէր:

Աւետիսի մահէն յիտոյ ամրողջ Խարբերդ մատ  
խածաւ.

— Ծօ՛, առքան ալ ինատ, վա՛յ պապտմ,  
վա՛յ . . . :

==

## ՎԱՐԺՈՒՀՆԻՆ

Ես ստացայ նամակ մը Միտրլ Ռւէսա քնակող  
իմ բարեկամէս, որ կը գրէ հետեւեալը.

Ա.

Կարծեմ դուն կը յիշես Զալին, որ իր ճակատին  
վրայ տնկուած մաղին համար կոտոշ Քալի կը կո-  
չինք: Կոտոշը վերջերս սարսափելի արկածէ մը ան-  
ցաւ, թերեւս քեզի համար հետաքրքրական ըլլայ:  
Զէ՞ որ Ա. Փօլը քու կէս վաթանդէ: Կոտոշը քու  
մեկնելէդ վերջ սկսաւ զորդի վաճառատուն մը գոր-  
ծէլ — մատները երբեք չի կրցաւ ճկել, որպէս զի-  
կարենար ասեղ գործածել, ասոր համար վաճառա-  
տան գլխաւորը, գուն կը ճանչնաս, Պրն. Կիւլեանը,  
կոտոշին նետեց պէյսմբնթը առտուընէ մինչեւ ի-  
րիկոն գորդ լուալու: Կոտոշը առաւտ կը մտնէր  
ծակը իրիկունը դուրս կ'ելլէր եւ փորքելեալինծ մը  
ուստելէն յետոյ՝ կ'երթար սենեակը, այնպէս որ ա-  
նիկա յաջողեցաւ փոքրիկ դումար մը ունենալ իր  
բարձին տակ:

— Կոտոշ, նոր գործդ ինչպէ՞ս է, կը հարցը-  
նէին:

— Եադլի Ք, կը պատասխանէր Զալին ուրախու-  
թեամբ եւ մէկ քանի տոլարներուն առջեւ շուարած:  
Անցաւ ժամանակ մը, Կոտոշը սկսաւ մտածել:

— Կնիկ մը պէտք է ինծի, կ'ըսէր իրեն հանդիպողին, աղէկ կնիկ մը:

Պըն. Կիւլեանը եւ մենք բոլորս ալ քաջալերեցինք կոտոշը, որ կնիկ մը անհրաժեշտ էր, որովհետեւ օձիքին վրայ ձէթը մատ մը բռներ էր, փիսու աղտոտ կեանք մը կ'ապրէր եւ, կը մտածէինք, որ ունէ Հայ կնիկ մը պիտի գար այս արարածը ազատելու իր կեղտոտութեան մէջէն, կեղտոտութիւն մը, որ իր համար դարձած էր այլեւս բնական եւ սիրելի:

Գիտես որ կոտոշը Քօռփէցի էր եւ 25 տարեկանին Ամերիկա դաղթած, լսեց որ Քօռփէցի աղջիկ մը որուն համար համակըռութիւն ունի եղեր՝ ազատեր է եւ կը դանուի Մեղրէն: Կոտոշը մէկ քանի օր վեր վար ըրաւ, եւ որոշեց դրամ դրկել Քօռփէցի ձուլարին, որ այդ աղջիկը առնէ եւ բերէ Ամերիկա: Ժամանակ մը անցնելէ յետոյ ձուլարէն նամակ մը եկաւ, որ կ'իմացնէր իզմիրէն թէ բերած աղջիկը երկու օր հիւանդացեր եւ մեռեր է իզմիրի մէջ եւ ձուլարը կ'աւելցնէր.

— Կարապե՛տ օղո՛ւլ, հէջ բան չ'օգնեց, երկու օրէն ափուչիք եղաւ, րայց ասոր համար հէջ, հէջ, հէջ հոդ մի ըներ, այստեղ ուրիշ աղջիկ մը կայ, պոյ պուսաքը տեղը, վարժուհի, նստուածքը, ուրսուածքը տեղը, ամէն բանով հէջ խոնտոր չունի: Եթէ չես հաւտար, ահարեկսիրը, աչքու բաց

ձուլարի նամակին մէջ ներփակուած էր նաեւ վարժուհին պատկերը, մի գեղեցկուհի, ձեւերը՝ եւրոպական, նայուածքին սլացքը՝ իմացական իու-

րունկ բովանդակութիւն շեշտող, մագերը առատ եւ սեւ:

Ճուվարը կ'աւելցնէր, որ տակաւին պէտք ունի 300 տողարի: Կոտոշի արկածը կ'սկսի այս թուականէն: Գնաց եկաւ, ասոր հարցուց, անոր հարցուց, վերջապէս համոզուեցաւ, որ արդէն զրկած 300 տողարը պարապը երթալու չէ:

— 600 խարնենք տէ, եղրակացուց անիկա, գոնէ քէծ մը ձեռք ձգենք:

Կոտոշը 300 եւս զրկեց ճուվարին, ճուվարը ճամբայ ելաւ դէպի Քանատա:

### Բ.

Ճուվարը Քօռփէի մէջ Զավուշ կը կոչուէր, այնքան զալիմ կնիկ էր, տղամարդոց հետ քիւֆիւրով քաֆանով դլուխ կ'Ալէր, զանազան միջնորդութիւններ կ'ընէր, տէրտէրն անզամ կը խոնարհէր անոր առջեւ:

— Նամուսսուզ կնիկ է, կ'ըսէր Տէրտէրը:

Կոտոշը անտեղեակ էր այն կոփին որ տեղի ունցած էր իր հօր եւ Ճուվարին միջեւ:

Ճուվար հերկ պահող կին էր:

Կոտոշի գրամը ուղարկելէն ետքն էր, որ հանդիպեցաւ ուրիշ ծեր Քօռփեցիի մը:

— Եավրում, Զալի, ըսաւ Քօռփեցին, Ճուվարը եթէ քեզի թէքմէ չի նետէ՝ ես երեսուն տարի է Ամերիկայի մէջ պեխերս չեմ ածիլեր՝ ածիլեմ:

Կոտոշը ալեկոծուեցաւ, րայց Ճուվարը արդէն ծովուն վրայ էր դէպի Քանատա: Վարժուհին կամաց կամաց կը հասնէր իբրեւ իր քոյրը, այդպէս էր

ըսուած Ամերիկան գաղթանականական իշխանութեանց առջեւ:

Վարժուհին մուտք կը գործէր Ամերիկա իբրեւ Կոտոշի հարազատ քոյլը:

— Կոտոշ, մի՛ մտածեր, քէծը քէծ է, հայրենակիցիդ շատ ականջ մի՛ կախեր:

Գ.

Քանատական նաւահանգիստէ մը նամակ ստացաւ Կոտոշը, որ Ճուկարը հանդերձ մէկ քանի աղջիկներով հասած էր:

Ճուկարը երկու ուրիշ աղջիկներու հետ կը մեկնէր ուղիղ Ամերիկայի Հայոց մայրաքաղաք Ռւստը, իսկ Վարժուհին ալ կուգար իր մօտ:

— Ուլան', թէ՞ք մը չութ մը, բացագանչեց Կոտոշը նամակի ընթերցումէն յետոյ:

Պրն. Կիւլեանը իր հաւատարիմ գործաւորին համար ուզեց անակնկալ մը սարքել:

— Զալի՛, ըստ Պրն. Կիւլեան, օթօմօպիլով երթանք կայարան եւ Վարժուհին դիմաւորենք:

Կոտոշը չի կրցաւ պատասխանել, այնքան ուրախ էր, ակառաները բացաւ գլուխը քերեց եւ հազիւ...

— Աղա՛, էւալլա՛ կմկմաց :

Կոտոշ Զալին ամբողջ զիշեր չի քնացաւ, Վարժուհին լուսանկարը դրաւ առջեւը, երկար ուսումնասիրեց, որպէսզի երկրորդ օրը դիւրութեամբ կարենար զատորոշել իր ալագայ թագուհին Ամերիկայի հարիւրաւոր ճամբորդներու մէջէն:

Վարժուհին լուսանկարի մասին ամբողջ գաղութը տեղեկութիւն չունէր:

Տէր եւ Տիկին Կիւլեանը Կոտոշին հետ միասին, օթօմօպիլի վրայ, զացին կայարան, իսկ մնացեաւ Հայ գաղութը ամբողջ փութացած էր անոնցմէ առաջ Վարժուհին դիմաւորելու։ Մեծ բազմութիւն կար:

— Զալի՛ ինչո՞ւ չէ, եավրում, զարկիր, վերջը վերջը կնկայ մը տէր պիտի ըլլաս:

— Տակին լրան մը գուրս չի գայ նէ՛, կը պատասխանէր Կոտոշը, որուն ջիղերը զարմանալի արագութիւն ոտացեր էին:

— Ծո՛, Կոտո՛շ, Հարցուց մեղմէ մէկը, ի՞նչ նըշան պիտի ունենայ նշանածդ, ի՞նչպէս պիտի ճանչնաս, չիս տեսեր, նկարագրութիւնը չունիս:

Կոտոշը հպարտութեամբ եւ քիչ մը արհամարհանքով գլուխը երեցաւց եւ արտասանեց:

Կէօկտէ եըլտըզ էլլի տիր,  
էլլիսի տէ պէլլի տիր,  
Պէն եարիմը քանըրըմ,  
Սուրաբընտան պէլլի տիր :

Թրէյնը հասաւ: Զեմ դիտեր ինչո՞ւ, բայց Կոտոշը ամբողջ մարմնովը կը դուզար: Հարիւրաւոր տոշը ամբողջ մարմնովը կը դուզար: Համար իջան գնացին եւ կամաց կամաց կայրանը պարպուեցաւ:

Վարժուհին չիկար:

— Զալի՛ տեսա՞ր որ չի կրցար դանել, կարմիր թաշկինակ մը բան մը նշան պիտի ունենար, որ կարենայինք ճանչնալ:

Հազիւ կամաց մը զբանէն հանեց Վարժուհիին լուսանկարը եւ բարկութեամբ յարեց.

— կ' ս թէվսիրը մէնտիլէն աղէկ չէ՞ , կ' երեւայ  
քի չեկառ:

Մենք բոլորս ալ բոլորուեցանք լուսանկարին շուրջը եւ կարծիքներ կը յայտնէինք, որ իսկապէս այսպիսի մէկը անցած չէր եւ համոզուելու վրայ էինք թէ Վարժուհին չէր ժամանած այդ թրէյնով երբ կին մը մօտեցաւ մեզի եւ սկսաւ Հայերէն խօսիլ:

Վարժուհին էր, փաշաները կախուած, կարմիր, կարմիր մազերով, քիթը այնքան ահաւոր, որ կարծես մարմինի ուրիշ մաս մըն էր տեղափոխուած աչքերուն տակը, բերնին ճիշտ վրան, դադաթը կարմրած եւ շողարձակ, աչքերը ճռպոտ, փորը... վերջապէս արարած մը, որ նոյն իսկ չէր կրնար դիմանալ Կոտոշի մը գեղեցկագիտական ճաշակին.

— Վա՛յ, Ճուվա՛ր, վա՛յ, հիմա մէրս լացիր,  
ըստ Զալին եւ սկսաւ քալել դէպի կայարանէն  
դուրս երբ Պրն. Կիւլեանը սաստեց մնալ:

Պըն. Կիւլեանը պատուիրեց շօֆէրին Զալին ու  
Վարդուչին տանեւ տան եւ մեջ առաջ է գալիք առաջ է գալիք

Մենք մնացինք կայարանը մինչեւ օթօմ օպիլը վերադարձաւ եւ Տէր եւ Տիկին Կիւլեան մեկնեցան իրենց բնակարանը :

9

Կոտոշ Զալին երեք օր դուրս չելաւ:

— Ծօ', Զալին ի՞նչ եղաւ, կը հարցնէին բոլորը:

**Զային չիկար :**

Վերջապէս երեք օր յետոյ լոյս աշխարհ եկաւ.

— Զալի՛, ո՞ւր էիր, հարցուցի՛, ի՞նչ եղար, ե՞րբ  
պիտի կարդուեի՛:

— Պաքմիջ եղայ, զլիսով ստով հորը ինկայ,  
պատասխանեց, գրեթէ լացակամաց, կոտոշ Զալին:  
Անիկա բազարձակապէս կը մերժէր ումուսնանալ:

Զալին օրէնքով՝ ստիպուած էր Վարժուհին պահել իր մօտ, եթէ ոչ կառավարութիւնը զայն կամբանական կը դրէկը եւ կամ երկրէն տեղահան կ'ընէք:

— Քոյլը զբուած է, քրոջս պէս ըլ կը պահեմ  
ուրիշ խօսք կա՞յ:

Բայց վարժուհին չէր կրնար երկար սաստ Երեւան քոյլը :

բարեբախտաբար Քալիփորնիային վրայ շաբախ է։ Մարտօնն։ Աս

Դուն անպայման յիշելու ես էշ Սարտօս։ Օս  
այն միակ Հայն էր, որ Հրեաներուն տնտեսագիտու-  
թիւն սովորեցուց, կարող ես երեւակայել։ Իր անու-  
նին էշ մակղիբռ ալ շինծու կամ ետքէն փակած բան  
մը չէր, երկիրը եղած ատեն իսկ «Արքէպիպ Մարտօ»  
կը կոչէին եւ ուեէ գաղտնիք չիկար այս յորջոր-  
ջումին ետին, պարզապէս էշ էր։ Ամերիկա անցնե-  
լէն յետոյ ալ իր հայրենակիցները չուգեցին դրկե-  
զայն այդ մակղիբռէն։

Երբ զինքը չի ճանչցողներ կ'ըլլային Օպրո  
հպարտութիւն կ'զգար յայտարարելու.

— Խնձի է, Մարտօ կ'ըսեն:

Մարտօ՛, եավրում, աղջիկը պատրաստ է  
մեր ձեռքը, այդ տարիքէդ վերջը այս աղջիկէն ա-  
ւելի աղէկը չես գտնար, կը խրատէր կոտոշի փե-  
ռան :

— Տարիքը, խօսքը մէջերնիս, յիսունը անցած, Վարժուհիս տահա 25, ըսէ՛ 30:

— Ծախոը շատ չէ, կը շարունակէր փեսան, քեզի համար 600 կուտը ի՞նչ բան է:

Էշ Մարտօն՝ իշութեամբ պատրաստակամ, պատասխանեց.

— 600 կուտը բան մը չէ, ուարիօշի մը փախուքը լաքին մէյ մը քէծը տեսնամ:

Բայց «քէծ»ը չուտ մը ցուցնելը, ըստ Կոտոշի եւ իր փեսային, աղէկ չէր:

Զի տեսածի թո՛ղ քիչ մը տաքնայ, ըստ փեսան:

— Աղէկ կ'ըսես ամմա՛, աղա փեսայ, հայիս քի թէզմիշ եղաւ:

— Էշ Մարտօն թէզմիշ ըլլի՛ գուն քու բանդ հայիր:

Մէկ քանի օր անցնելին յետոյ փեսան ժամանակը հասած նկատեց. Վարժուհին ներկայացնել էշ Մարտօնին:

— Մարտօն, հէտիկ մը առ, վըոթզութընա աշխին տեսնալ ըլլիր:

Էշն ու փեսան կ'ինան չուկայ Վարժուհիին համար նուէր մը գնելու:

— Ո՞ւր պիտի երթանք, կը հարցնէ փեսան:

— Դուն իմ ոտքիս նայի՛ր, կը պատրասխանէ Մարտօն:

Մարտօն չիտակ կ'ուղղուի 5 եւ 10 սէնթո ստորաները:

— Մարտօն, իշութիւնդ վրադ հախ պիտի ընես:

— Է՛ է՛ է՛, քէծը չի տեսածի ատկէց աւելի

մէյվա չեմ ուտեր, կը յարէ Մարտօն, ուղելով ցուցնել իր իմաստութիւնը:

Բայց փեսան կ'ըդդիմանայ, վեր վար կը համոզէ, որ 5 կամ 10 սէնթով աղջիկ տեսնալ բացարձակապէս ըլլար:

— Հայտէ՛, շատ մի վավոար, Մարտօն կը հրամայէ փեսային, երթանք խօնտուրա մը առնենք: Եւ իրեւ վճռականութիւն կը յայտաբարէ: — Հինգ կուտը որ անցնի ինձի ա՛լ աշխին ոկտոք չէ:

— Մարտօն, Փէլէկին ի՞նչ ըսեմ որ քու ոտքդ աղջիկ է բերեր, կը վերջացնէ փեսան:

Կօշիկի խանութին մէջ Մարտօն ամօթէն եւ կը-ոիւ չընելու համար եւ վերջապէս միտքը գնելով անպարման Վարժուհին տեսնել եւ առանց կնկայ շատ պանդիտութիւնը քաշեր՝ կը համաձայնի 7.50 վճարել եւ գուրս դալ:

Ճամբան Կոտոչ Զալին կը պատահի անոնց, փեսան քիթը կախեր, իսկ էշ Մարտօն կէս զայրացած:

— Զալի՛, եօթուկէսս գնաց, տեսնամ Վարժուհին ի՞նչ գուրս պիտի դայ:

Փեսան կամաց մը կը փախսայ Կոտոչին.

— Մտիկ ըրէ՛, մինչեւ ծախսերը չառնես՝ խօսք չիտաս, եահուտին խալը է ըրեր դէմը:

Ես խօսք տուած էի իրիկունը ժամը 6-ին հանդիպիլ իրենց: Իրեւ չկզոք կողմ՝ ինձ տրուեցաւ Վարժուհին իշուն ներկայացնելու պատիւը:

Մարտօն սովորութիւն չունէր վերարկու հազնելու, իր հայրենակիցները ելան, որ վերարկու մը անպայման հարկաւոր էր: Մարտօն դէմ գնաց այս մտքին:

— Աշխինին վրայ եաղլի մարդու տպաւորու-

թիւն քասլամիշ չըլլինք, յայտարարեց անիկա: Բայց իրականապէս վերարկու մը անհրաժեշտ էր, որովհետեւ Վարժուհին միայն համոզուած էր անձանօթին հետ ամուսնանալու դրամ ունենալուն համար:

Կոտոք եւ փեսան էջ Մարտօի հոգեկան վիճակը բերած հասցուցած էին այն կէտին, որ Վարժուհին էր մերժողի կամ ընդունողի դերին մէջ:

Վերարկու ունենալու կամ չունենալու հարցը բուռն վիճարանութեան առարկայ էր երբ էշը ձայնը դրաւ ու յանկարծ պոռաց.

— Եօ՛ աղրար, ոը քէծը ցուցուցէք մէյ մը, օվլոքօր չունիմ, նորը չեմ առներ, էտի ձեր խափայէն հանեցէք . . . :

Այն ատեն հասկնալի եղաւ մեղ համար, որ Մարտօն վերարկու գնելու վտանգին մէջ կ'զգար ինքնինքը: Խսկոյն իր հայրենակիցներէն մէկը հանեց մուշտակ օձիքով վերարկուն եւ յարեց.

— Ի՞նչ կը պոռաս, քըզի չեն ըսիր քի օվլոքօր առ, հագիր:

— էղպէս ըսէ՛, էս գիտցայ քի օվլոքօրի մը ծախսն ալ շալակս պիտ հանէք, եւ ինքնիրեն . . . մեղա՛յ Աստուծոյ, խելքս բան մը եղաւ:

Ելանք դուրս դէպի Վարժուհին: Քիչ մը քալելէն յետոյ՝ փեսան ընդոստ կեցաւ:

— Հետիէն մոռցանք . . . Բոլորը իրարու երես նայեցան, իսկ Մարտօն հազիւ քթին տակ մըթմըթաց.

— Հետիէն քովս է, եօթնուկէսս խաշաւ: Մենք շարունակեցինք մեր ճամբան:

— Զալի՛, Վարժուհին գիտէ՛, որ Պըն. Մարտիւրուը կուգայ, հարցուցի ես:

— Գիտէ, պատասխանեց, Զալին: Ես երեւակայեցի Վարժուհին դողահար վիճակը:

## Ե.

Մտանք Զալիին տունը: Վարժուհին առաջին անգամ չերեւաց: Զալին ներս կ'երթար ու կուգար:

— Աղա փեսայ . . . Ներողութիւն, եւ փեսան ներս գնաց, Զալին խօսք ունէր: Մենք լսեցինք փեսային ձայնը, որ կ'ըսէր:

— Աղէկ է շատ մայրուքը մ'երթար: Փեսան դարձեալ ներս եկաւ: Մենք լուռ էինք:

— Էսօր պաղ է, Պը. Մարտիրոս, խզեց լուռւթիւնը փեսան:

— Պաղ է, էֆէնտը՛մ, քաւլիցի, պատասխանեց էշը փորձելով իմաստուն բան մ'ըսել:

Ես տեսայ որ Մարտօն նուէրը տակաւին ձեռքին մէջ կը պահէ: Մտածեցի որ այդ բանը կարող էր աժան տպաւորութիւն թողու Վարժուհիին վըրայ, խսկոյն ընդմիջեցի խօսակցութիւնը եւ կամաց մը.

— Պը. Մարտիրոս, ձեռքինդ սեղանին վրայ թեր:

— Պը. Օվանէս, դարձաւ ինձ Մարտօն, կ'ուզեմ օր ձեռքովս Վարժուհիին ոտքը կոխեմ:

— Ո՛չ ստիպեցի ես, այդ վերջի բան է, առայժմ աւելորդ է:

Մարտօն ականջները կախեց եւ հնագանդեցաւ,

թուղթի մէջ փաթթուած կօշիկը գնելով սեղանին  
վրայ:

Զալին եկաւ եւ ականջիս փսփսաց որ Վարժու-  
չին պիտի յայտնուի:

Վարժուչին ներս եկաւ, իշ Մարտօն շուարած՝  
անմիջապէս ոտքի կեցաւ, ես հազիւ կրցի արտա-  
սանել.

— Օրիորդ Կոտոյեան,

— Պարոն Մարտիրոս:

Վարժուչին խոնարհութիւն ըրաւ, որուն հետե-  
սցաւ իշ Մարտօն եւ նստաւ իր տեղը: Ես աթոռ  
տուի օրիորդին եւ նստեցուցի Մարտօին ճիշդ դէմը:

Տիրեց խոր լոռութիւն: Մարտօն սկսաւ իր պե-  
խերը աւելի չչել, որոնք զլիսիվայր դարձուած եր-  
կու ահաւոր ստորակէտներու կը նմանէին:

— Էսօր եաման պաղ է, Պր. Մարտիրոս, դարձ-  
եալ իսկց լոռութիւնը վեսան:

— Պաղ է, էֆէնտը՝մ, մասամբ...իսկոյն պա-  
տասխանեց մեր իշը:

— Բայց այս տարի ես շատ պաղ չեմ տեսնար,  
աւելցուց Զալին:

Քիչ մը լոռութենէ յետոյ իշը հազաց, քիչ մը  
բարձրացաւ ու նորէն նստաւ եւ հազիւ դողալով բա-  
ցաւ բերանը.

— Օրիորդ Վարժուչի, քըզի համար ըլ էս եր-  
կերը պաղ է:

— Տակաւին դուրս չեմ ելած, պատասխանեց  
Վարժուչին:

Մարտօն հազաց շինծու հաղ մը փորձելով:  
Փեսան ինձ աչքով ըրաւ խօսքը բանալ: Ես ալ

անփորձ այդ տեսակ գործերու մէջ, ուղղակի ան-  
ցայ հարցին եւ ըսի.

— Այս իրիկուն մենք այստեղ հաւաքուած ենք  
շատ կարեւոր խնդրոյ մը համար. (չորս կողմէն  
հազիր, մեր Վարժուչին գետինը կը նայի) Օրիորդ  
կոտոյեան, Պր. Մարտիրոսը եկած է մեր ձեռքը  
խնդրելու

Մարտօն զարձեալ կայնեցաւ ոտքի, մատները  
մէկ մը քթի ծակերուն եւ մէկ մը պեխերին, Վար-  
ժուչին արագ մը ելաւ եւ փախաւ ներսէ.

— Իշտէ էս չեղաւ, ըստ իշ Մարտօն:

— Զէ, հարաստանցի աղջիկը այդպէս կ'ընէ  
պատասխանեց վեսան:

Ես ալ համաձայնեցայ վեսային, որ օրիորդի  
համար ճիշդ էր այդպէս վարուիլը:

— Է՛հ, դուք դիմէք:

Զալին ներս գնաց, քիչ յետոյ Վարժուչիին հետ  
գարձեալ դուրս եկաւ:

Մենք խօսակցութիւնը բացինք ուրիշ խնդիրնե-  
րու մասին, բայց Մարտօն յայտնապէս կը ցուցնէր,  
որ Վարժուչիին կամ այդ խնդրոյն մասին խօսէինք:  
Բայց նորէն խօսակցութիւնը բանալ գժուար էր եւ  
մենք շարունակեցինք առաջուան նման: Մարտօն  
կ'ուզէր Վարժուչիին առջեւ իմաստուն երեւնալ,  
անիկա այնպիսի վէճեր եւ այնպիսի անտեղի եւ ա-  
նիմաստ բառեր մէջ կը նետէր, որ անկարելի էր  
ծիծաղ զապէլ: Մէկ քանի անդամ, քաղաքական-  
կուսակցական հարցի ընթացքին՝ Մարտօն Վարժու-  
չիին հարցնեէ յետոյ թէ՝ ինչպէս կը սիրէր այս  
երկերը, ուրիշ հարց մը նետեց մէջտեղը.

— Ներողութիւն, Օրիորդ, պապուդ անունը  
ի՞նչ է ուղղակի:

— Պապուս անունը Մարտիրոս է, Պր. Մար-  
տիրոս, պատասխանեց Վարժուհին:

Մարտօն սկսաւ անձունի կերպով ծիծառիլ եւ  
յարեց.

— Միանդամայն, օրիորդ, մեր խնդիրը էփաւ,  
քանի որ պապուդ անունն ըլ Մարտիրոս է: Եւ ցատ-  
կեց իր տեղէն եւ ուզեց օրիորդին ձեռքը բռնել:

— Տուր, ձեռքդ տուր, հէյ եավրում, մեր  
գործը էփաւ:

Այս ժէստին վրայ Վարժուհին դարձեալ ներս  
փախաւ:

Փեսան տաքցաւ:

— Էշը իշութիւնը պիտի ընէ, հէրի՛ֆ, քառսուն  
անդամ աշօք ունօք ըրին քի՛ մի՛ խօսար:

— Ալրա՛ր, ըստաւ անիկա, հընկ մընկ չուզեր,  
ես հոս քէֆի համար չեր եկեր, կ'ուզէ՛ քի չուզեր,  
հօթուկէսը ես սարսախութեան համար չի վառեցի,  
ձեռքը պիէշ չի թողուց որ բռնէր, տահա քի կընիկս  
պիտի ըլլի, ես կ'երթամ, ի՞նչ կ'ուզէք էն ըրէք:

Անկարելի եղաւ էշը ետ կեցնել, ձգեց ու գը-  
նաց: Մարտօնին դուրս ելլելէն յետոյ՝ կոտոշը դայ-  
րացաւ փեսային վրայ.

— Երիր չերիր՝ թէգմիշ էրիր, վա՛յ իմ խափա-  
յին:

— Ծօ՛, մի՛ նեղութիր, էշ Մարտօն թէգմիշ չըլ-  
լիր, մի՛ վախնար, ես վաղը կը տեսնամ, պատաս-  
խանեց փեսան:

Ես ուզեցի Վարժուհին տեսնել եւ անոր միտքը  
հասկնալ: Զալին ներս գնաց եւ բաւական երկար  
խօսելէն ետք՝ Վարժուհին հետ միասին եկան դուրս:

— Օրիո՛րդ, հարցուցի ես, կուզէ՛ք երիտա-  
սարդին հետ ամուսնանալ:

— Պր. Զալին եւ աղա փեսան գիտեն, պատաս-  
խանեց Վարժուհին:

Ես հասկցայ, որ Զալին ներսը դասը տուած էր:

— Շատ աղէկ, վերջացուցի ես, եւ դուրս ելայ  
դէպի իմ սենեակը:

Զ.

— Քուրի՛կ, խենդ մենթ մըլլիր, ի՞նչ է եղեր  
տղան, պօյը պօսը տեղը, փէ՛րե՛ ունի, վերջապէս  
ճակտիդ եազին է, տահա ուրիշ բան մըլլ կայ օր  
ձակտիդ եազին է, տահա ուրիշն կը սատկի կ'երթայ, կը  
խրատէր աղա փեսան Վարժուհին:

Վարժուհին կ'ընդդիմանար: Երբ կոտոշն ալ ե-  
կաւ եւ սկսաւ զանազան պատմութիւններով համո-  
կել, որ սխալ մը ըրած կ'ըլլար, եթէ էշ Մարտօնին  
հետ չ'ամուսնանար:

— Օրիո՛րդ, եավրում, սը իշուն եռլարը մի՛  
փախցներ:

Մէկ քանի օր յետոյ Վարժուհիին միտքը պար-  
զուեցաւ: Կ'ուզէր որ էշ Մարտօն իր անունով 2,000  
տոլմար պանքը դրամ դնէր ուզածին պէս ծախսելու  
համար:

Էշ Մարտօն չի սիրեց այս առաջարկութիւնը :

— Տահա ձեռքը չի սխմածի 2,000 կուտ կ'ուզէ նը, վաղը որ կնիկս ըլլի ի՞նչ պիտի ուզէ :

Բայց Վարժուհին կանգնած էր ինքնապաշտպանութեան գետնին վրայ .

— Մինչեւ 2,000-ը ձեռքս չիդայ, ինձի էրիկ պէտք չէ:

Կոտոշը եւ աղա փեսան մէկ քանի հոգիներ մէջ ձգեցին երկու կողմէն համոզելու համար :

— Ես իմ փէ՛րէ՛ս առնիմ տէ, մնացածը ինչ կ'ըլլի էն թող ըլլի, կը մտածէր Կոտոշ Զալին:

— Շաբաթը հինգ տողար կուտամ, համաձայնեցաւ էշ Մարտօն :

Մարտօին նպատակն էր կարելի եղածին չափ շուտ Վարժուհին իր կինը պահել, արեւելեան իմաստով կախուած իրմէ :

Վարժուհին հինգը փոխեց շաբաթը յիսուն տուլարի, կահ կարասի գնելու փէյմբնը սիսթէմի պէս բան մը :

Էշը ականջները կախեց, անտնաց եւ որոշեց .

— Հայոէ՛, յիսուն տողար կուտամ, ամեմա բան մը պիտ ըսեմ, մինչեւ հիմա չեմ ըսեր, քանի որ ամէն ինչ որոշուեցաւ՝ ըսեմ, յիսուն տողար կուտամ պայմանաւ որ աղջիկը ազապ պիտ ըլլի :

Կոտոշը եւ աղա փեսան անծանօթ բանի մը վըրայ երդում ըրին եւ էշը գոհ մնաց :

\* \* \*

Հինգշաբթի օրը պսակ պիտի ըլլայ, կ'աւելցնէ բարեկամս, իր նամակին մէջ, բայց Վարժուհին անդամ մը ամուսնացած է երկիրը :

ԴՈՒՆ ՌՄ ԳՈՐԾԻՍ ՄԻ՛ ԽԱՌՆՈՒԻՐ

Ա.

Յանկարծ, կապէն փախածի նման, սեւ շալը գլխուն, տժգոյն եւ սարսափահար՝ ներս կը մտնէր Մարիամ Քօրօն եւ, ուղիղ վագելով հօրս սենեակը, քնած կամ զբաղուած միեւնոյն էր անոր համար, արցունքներուն մէջ խեղդուած՝ կը հառաչէր.

— Նորէն պառկաւ, կը քնանայ:

Այս պարզ խօսքը բաւական էր որ հայրս զայրանար, մօրս եւ տան կիներուն վրայ մոխիր մաղուէր, հօրքորս սկսէր աղօքքի կանգնիլ, Գոդոն՝ մեր տան քառասուն տարուան հաւատարիմը՝ մօրմէս դրամ ստանար եւ եկեղեցի վագէր մոմ վառել տալու:

Այս իրարանցումը անօրինակ սարսափը աւելի՛ ու աւելի՛ կը խորունկնար եւ կը լայննար, երբ Մարիամ Քօրօն լացի ձայնը ձգէր մեր տան մէջ եւ իյնար հօրս ոտքերը եւ աղիողորմ աղաղակէր.

— Ճար մը ըրէ՛, խելքի բեր այս մարդը, ես ա՛լ տուն չեմ վերադառնար: Աղախինդ կը դառնամ, լուացքդ կ'ընեմ, աղբերդ կը թափեմ՝ տուն չեմ երթար: Երեսուն տարի համբերեցի, ան ատեն ճահիլ էի՛ դիմացայ, հիմա չեմ դիմանար, քուն չունիմ,

դէմս մարդիկ կ'երեւան, ինքն իսկ դեւ է դարձեր աչ-  
քիս: Ոտքերուգ մեռնիմ, ճար մի ըրէ՛:

Հայրիկս կերպով մը կը հանդարտեցնէր Քօրօն,  
դաւազնը կ'առնէր ու դուրս կուգար եւ կէս ժամէն  
ալ կը վերադառնար: Երբ հայրիկս դուրս կ'ելլէր  
տունէն, ամբողջ տնեցիները դրան անմիջապէս ե-  
տեւը շարքի կը կանգնէին եւ անհամբեր կը սպասէին  
հօրս վերադարձին եւ իր բերած լուրին, որովհետեւ  
այդ լուրն էր որ մեր տունը, մէկ վայրկեանէն միւ-  
սը, պիտի վերածէր կամ՝ գէշ տեսակ դժոխքի եւ  
կամ՝ դրախտի: Հայրս իր վերադարձին՝ միայն  
մօրս երեսը կը նայէր, քիչ մը ծանր լուսւթին կը  
պահէր եւ յետոյ՝ մահուան վճիռի նման, հատիկ-  
հատիկ եւ դանդաղօրէն, կ'արտասանէր.

— Օդուտ չ'ընէր...

Այս վճիռի արտասանութենէն յետոյ՝ Մարիամ  
Քօրօի պատառութեան բոլոր դեւերը մեր բակի մէջ  
բեմ կուգային: Վա՛յ, վո՛ւ, վա՛յ, վո՛ւ, մազեզը  
կը փետաէր, ծունկերուն կը զարնէր, մայրս կուլար  
եւ կը վախնար, հօրաքոյրս գլուխը կը բանար եւ աչ-  
քերը տնկած առաստաղին, թեւերը վերամբարձ՝  
կ'անիծէր, մեծ քոյրս մեղ բոլորս կը հաւաքէր եւ կը  
տանէր մեր վերնայրակի սենեակը, կը պարզեւորէր  
մրգեղիններով, որպէս զի, այս կերպով չվախնա-  
յինք:

Մարիամ Քօրօն կը շարունակէր լացը մինչեւ  
ձայնը քաշուէր եւ անկարող ըլլար կոկորդը բանեցը-  
նել: Գոզոն առւն կը վերադառնար՝ եկեղեցին մէջ  
մոմերը վառած եւ գոհ՝ որ օգնած էր չարի խափան-  
ման:

Բ.

Այս տակաւին ցորեկն էր, բայց երբ իրեկուն  
կըլլար՝ թախիծը աւելի կը խորունկնար, կը տիրէր  
լուր տագնապ, բոլորիս վրայ կ'իջնար լուրջ եւ ծանր  
վիշտ:

— Հիմա կը բռնեն, կը կախեն, կ'ըսէր Մարիամ  
Քօրօն:

— Իրեն բռնեն՝ բոլորս ալ հետը կը կախեն, օ-  
րօրոցի երախային անդամ չեն խնայեր, կը պատաս-  
խանէր հայրս:

— Այս մարդ, չե՞ս կրնար էդ պէմուրադը ուրիշ  
տեղ զրկել, ուրիշ քաղաք մը թերեւս բնաւորութիւնը  
փոխէ, իբրեւ ելք կը խրատչը մայրիկս:

— Ի՞նչ կը խօսիս, քա Մարգրիտ, ի՞նչ կը զրու-  
ցես, էն տարին գացինք Աստանա, երեք տարի կե-  
ցնք, ուրիշ զործ չէր ընէր որ, մէկ ոտքը հոս էր,  
ցանք, ուրիշ զործ չէր ընէր որ, մէկ ոտքը հոս էր,  
միւս ոտքը էն... էն... տեղն էր, կը յարէր Մարիամ  
Քօրօն:

— Աչքդ քոռնայ, աչքդ քոռնայ, չի ծնէիր ու  
չպսակուէր բարով, ո՞ւր եկար մեր գլխուն թառե-  
ցար, կ'անիծէր հօրաքոյրս ի պատասխանի:

— Ես բանին վերջ կուտամ... բայց Աստուծմէ  
կը վախնամ եւ՝ ձեզմէ ալ հրաման չունիմ, մէջ կը  
մանար Գոգոն:

— Ճար չիկայ, ինքնիրենդ մի կոտորուիր, կը  
չեգնէր հօրաքոյրս:

— Ճար կայ, վճռականապէս կը յայտարարէր  
Գոգոն:

— Ի՞նչ ճար է, ըսէ՛, տեսնե՞նք, կը ճայնակցէին  
շատերը:

— Մէկ կացին գլխուն՝ լմնցաւ:  
— Վո՞ւյ, վո՞ւյ, ի՞նչ չար բերան կը բանաս,  
երեսունը հինգ տարի ապրած եմ ես էդ մարդուն  
հետ, կուլար Քօրօն:

— Շատ ալ ապրած ես, զաւակ չումիս բան չու-  
նիս, թող սատկի երթայ, դուն ալ եկուր, այստեղ  
ապրէ:

Իսկ հայրս, որուն ուղեղը կը տանջէր այն միտքը  
թէ՝ եթէ բռնուի բոլոր տունը հետը կը կախեն, գե-  
րեզմանի պէս կը մոռայէր եւ երբեմն, երբեմն ինք-  
նիրեն կը մըմնջէր.

— Օգուտ չ'ըներ, օգուտ չ'ըներ...  
Այսպէս տադնապը կը տեւէր մինչեւ Գոգոն եր-  
թար Մարիամ Քօրօն տունը եւ լուր բերէր, որ Մա-  
նուկ Փեսան ապահով վերադարձեր է տուն եւ ոչինչ  
չէ պատահէր: Բայց երեք օր կ'առնէր, մինչեւ Մա-  
րիամ Քօրօն սիրո առնէր վերադառնալու տուն եւ իր  
ծերունի՝ բայց սարսափելի գլխաւորին՝ Մանուկ  
Փեսայի երեսը տեսնէր եւ ծոցը պառկէր:

Գ.

Մանուկ Փեսան վաթսունի մօտ ծերունի մըն էր,  
ճեփ-ճերմակ մազերով, իլիկի նման նիհար եւ ոսկը-  
րոտ, բարձրահասակ, կապոյտ աչքերով, որոնք այն-  
քան փոքր էին եւ այնքան կոպերու հորին մէջ թաղ-  
ուած, որ գրեթէ բիրերը անտեսանելի էին: Ասոր  
համար քաղաքին մէջ շատերը «Քօռ Մանուկ» կ'ը-  
սէին:

Իր արհեստի եւ զբաղումի մասին շատերը կը  
զարմանային, որովհետեւ ապրանք չէր առներ, բայց

մէյ մէկ ապրանք կը ծախէր: Իր կինը եւ մեր տու-  
նը մրայն գիտէին թէ ինչպէս Մանուկ Փեսան ապ-  
րանք չէր դներ, բայց մէյ մէկ ապրանք կը ծախէր:

Մանուկ Փեսան սարսափելի արհեստով էր զբաղ-  
ուած: Անիկա անհամբեր կը սպասէր, որ միւսիւլ-  
ման մը մեռնի, որպէս զի երթայ գիշերը՝ դիակը  
հանէ գերեզմանէն եւ վրայէն ֆէփինը քակէ:

Մանուկ Փեսայի տունը շինուած էր այն փողո-  
ցին վրայ՝ ուրկէ պէտք էր անցնէին բոլոր մահմե-  
տական յուղարկաւորութիւնները: Երբ դագաղը  
կ'անցնէին՝ Մանուկ Փեսան հանդարտօրէն լուսա-  
մուտէն դուրս կը նայէր եւ աչքէ կ'անցնէր դագաղին  
հետեւող հարուստ կամ աղքատ ըլլալը, որովհետեւ  
ատիկա որոշ լոյս կը սփոքէր ֆէփինի նիւթական ար-  
ժէքի մասին, ապա կը քաշուէր պատուհանէն, հա-  
գուստները կը հանէր քնելու համար, իբրեւ թէ կէս  
գիշեր ըլլար:

— Հը՛, կը տանեն, գիշերը ես անոր դասը կու-  
տամ, կը մըմուր ինքնիրեն եւ դառնալով կնոջը.

— Աղջի՛կ, նայէ՛, որ աղմուկ չըլլայ, քունս առ-  
նեմ, գիշերը գործ ունիմ, կը պատուիրէր Մարիամ  
Քօրօնին:

Այդ պատուէրը առնելէն յետոյ էր, որ Մարիամ  
Քօրօն դաները կը գոցէր, սեւ շալը կը քաշէր գլխուն  
ու կը վագէր հօրս քուլ՝ սարսափած եւ դժգունած:

Գ.

Մանուկ Փեսան կէս գիշերին կ'արթնար, այս-  
պէս պատմած էին ինձ մեր տնեցիները, շորերը կը  
հագնէր, երեք անդամ «Եա՛ Տէր Աստուած, իսչդ

օգնական», կը մրթմրթար քթին տակ, խաղաղօրէն կ'թջնար պարտէզ, կ'ընտրէս բահերումն աժենէն սուրը, անդամ մը հողին վրայ կը փորձէր, թէրքին կը նետէր կոնակը եւ դուրս կ'ելլէր տունէն դէպի թուրքերու կուները — դերեզմանոցը:

Ինչպէս աղուէսը սառած գետին վրայէն անցնելու համար ձեռք կ'առնէ ամենամանրամասն զգուշաւորւթիւններ՝ այնպէս ալ Մանուկ Փեսան կը դառնար քննելու չորս բոլորտիքը, ականջ կը դնէր, կը կանգնէր, մտիկ կ'ընէր, կը հազար, պատապխանի կ'սպասէր, պարիսպի փլած տեղերէն կը դիտէր ներս, ճիշդ նոր քորի տեղը գտնելուն՝ կը ցատկէր ներս:

Մանուկ Փեսան ջղային մարդ չէր, արագ, աճապարանքով գործը չէր սիրեր՝ նոյն իսկ մեծ վտանգի առջեւ, կը մօտենար խազաղ եւ գանդաղ քայլերով, պահ մը կը դիտէր չորս կողմը, բահը կը զարնէր հողակոյտին, հողը մէկ կողմը ընելէ յետոյ՝ մեռեալի գլխակողմի փայտերը կը վերցնէր, ծունկի կը չոքէր մեռեալի զլիխուն վրայ ետեւի կողմէն, կը կախուէր վար, ձեռքերը կ'անցնէր երկու թեւերուն տակ, կէս գրկած՝ կը քաշէր դուրս եւ հասակովը կը փոէր գետին:

Սնմիջապէս կ'սկսէր քակել ֆէփինը: Ծայրը կ'ամրացնէր իր մէջքին եւ վայրկեանէ մը յետոյ՝ ողջ եւ մեռած՝ մախարայի նման կը դառնային, ողջը իր մէջքը կը փաթթէր, իսկ մեռեալը կը մերկանար:

Ֆէփինը քակելէն յետոյ՝ Հասանին կամ Հիւսէյնին զիակը կը գլորէր ներս, կը դոցէր ծակը մեծ զգուշութեամբ, որ յայտնի չըլլար բացուած ըլլալը: Բահը կը նետէր ուսին եւ մտած ճանապարհով դուրս կ'ելլէր դերեզմանոցէն:

Մէկ փողոցի անկիւն դառնալէ յետոյ՝ Մանուկ Փեսան այլեւս թեթեւ կասկածն անդամ չ'էր ունենար, որ կարուէր բոնուիլ եւ վտանգուիլ: Փողոցը հակող թուրք պահակներուն կը մօտենար, ծխախոտ կուտար կամ ծխախոտ կը խնդրէր, խօշպէշ հետերնին խօսակցութեան կը բոնուէր՝ թէ պարտէզէն կը վերապառնար, թէ այդ օրը իր ջուրի հերթն է եղած պարտէզը ջրելու:

## Ե.

Մանուկը կը հասնէր տուն, կը բարձրանար սենեակ, մէջքէն կը քակել ֆէփինը, թէեւ մօտաւորապէս գիտէր քանի կանգուն ըլլալը, բայց առեւտուրի չամար պէտք էր ուղիղ չափել: Կը բերէր կանգունը, կը չափէր, յետոյ որբակը կը նայէր, ինքնիրեն երգինը կ'որոշէր՝ առաւոտուն ծախելու համար: Երդիմն կը զայրանար ինքնիրեն, որ պէտք եղած նիւթականը դուրս չէր եկեր:

— Սւոնց նայէ՛, այդքա՞ն հարուստ, Հայ չի մը նաց՝ կողոպտեցին, փաթթած ֆէփինին նայէ, թո՛ւ..

Կը ծալլէր, կը դնէր տոլապը, լաւ մը կը լուաց-ուէր, արգէն լոյսը ծակել կ'սկսէր, ծունկ մը ազօթք կ'ընէր ու նորէն կը պառկէր մինչեւ չուկայի ատեն ըլլար եւ զիւղացիները հասնէին քազաք:

Առաւոտ ֆէփինը կը ծախէր եւ տունը բարիքով կը լեցնէր:

## Զ.

Օրին մէկը հայրս մտածեց մէկ քանի հոգի կանչէլ իր տունը Մանուկ Փեսայի հետ միասին եւ բոլորին առջեւ պարզել այս սարսափելի գաղտնիքը եւ

Խրատել, որ Մանուկ Փեսան, գէթ ծերութեան վեր-  
ջին տարիներուն, այդ «գէշ բնաւորութենէն վազ  
անցնի»։ Բայց մայրս չի համաձայնեցաւ, մանա-  
ւանդ Մարիամ Քօրօն բոլորովին դէմ զնաց այդ  
մտքին, եւ որովհետեւ՝

— Այսօր բարեկամ, վաղը թշնամի, որ մըն ալ  
կ'ելլան կը մատնեն։

— Ուրեմն, ա՛յ աղջիկ, ըսաւ հայրս, իմ օճիքս  
թո՛ղ, քանի որ այսպէս չըլլար, այնպէս չըլլար, ու-  
րիշ կերպով ալ չըլլար, իմ օճիքս թո՛ղ։

— Զէ՛, դուրպան ոտքերուդ, չէ՛, դուն կանչէ,  
խրատէ՛, կ'աղաչէր Մարիամ Քօրօն։

— Հա՛, ես կանչեմ, աղջիկ, բայց օգուտ չըներ,  
կը պատասխանէր հայրս։

— Պէլքիմ ըրաւ, ի՞նչ գիտես, կուլար Քօրօն։

է.

Օր մըն ալ հայրս իր մօտ կանչեց Մանուկ Փե-  
սան վերջին անգամ ըլլալով խրատելու՝ համաձայն  
Մարիամ Քօրօի աղաշանքներուն։

Մանուկ Փեսան եկաւ, հազարով փնթփնթալով  
ներս մտաւ։ Հօրաքոյրս երբ տեսաւ անողորմ փե-  
սան, աչքերը բարձրացուց վեր, եւ... անիծեց։

— Կոռպակոռ ըլլիս, քեզ ալ անտեղ տանին  
թաղեն։

Հայրս հազիւ խօսքը բացեր էր, երբ Մանուկ  
Փեսան ընդհատեց եւ ըսաւ։

— Յովհաննէ՛ս, ես քեզ շատ կը սիրեմ, գլխուս  
վրայ ալ տեղ ունիս, ինչ որ կուզես կ'ընեմ, բայց  
այդ մէկը թող, այդ մէկը չըլլիր։

— Այնպէս ըրէ՛, պատասխանեց հայրս, որ չա-  
րունակեմ յարգել ծերութիւնդ։

— Է՛հ, աշխարհը այնպէս է կործուէր, որ ծեր-  
մակ մազերու համար ալ յարգանք չէ մնացեր, ի՞նչ  
կուզես՝ ըրէ՛, պատասխանեց վշտագին քոնով Մա-  
նուկ Փեսան։

— Առաջին անգամ դուն ինքդ պէտք է քու ծեր-  
մակ մազերդ յարգես, վազ անցի՛ր մեռելներէն։

— Այս տարիին յետոյ ես իմ գործը չե՛մ փո-  
խեր, ի՞նչ պէտք կայ, ըսաւ Մանուկ Փեսան եւ ոտքի  
կանցնեցաւ երթալու, կեցէք բարով, ես կարծեցի  
որ կանչած են անուշ պարուշ խօսելու, եւ երթալու  
վրայ էր, երբ մայրս առաջքը առնելով՝ թեւէն բըռ-  
նեց եւ ըսաւ։

— Ո՞ւր կ'երթաս, չա՞տ ես եկեր մեր տունը,  
կեցի՛ր, արազ կը բերեմ, իմէ՛, իրիկունն ալ ճաշդ  
այստեղ ըրէ՛, ես Քօրօին լուր կը դրկեմ։

— Զէ՛, չեմ կենար Յովհաննէսը ամէն ինձ տես-  
նելուն այդ խօսքը կը բանայ, ես զզուեր եմ այդ  
զրուցքէն։

— Ես քեզմէ աւելի զզուեր եմ, կարծես իմ խօշիս  
կուզա՞յ, բարկացաւ հայրս։

Երբ մայրս շատ «տնկրցուց», Մանուկ Փեսան  
իբրեւ վերջին խօսք եղակացուց։

— Յովհաննէ՛ս, դուն իմ գործիս մի՛ խառնուիր,  
վէսսէլամ...։

Հայրս այս պատասխանին վրայ՝ գտաւ ելքը եւ  
յայտարարեց։

— Քանի որ մենք այնքա՞ն հեռու մարդիկ ենք,  
որ իրարու գործի չափտի խառնուինք, արիւնդ քու

Պլիսիդ, գնա՛, ինչ որ կուզես ըբէ՛, կնկանդ ալ պատուիրէ, որ իմ տունս չի դայ:

— Կնկանս դուք էք երես տուած, ես կնկայ երես տուող չեմ, խուզիի պէս կնիկ էր, պատասխանեց Մանուկը կարուկ կերպով եւ դուրս ելած ատեն ինքնիրեն մըթմըթաց.

— Կարծես թէ քաղաքին մէջ ինձմէ աւելի յաշաղ գործ ունեցող կայ . . . :

## ՄԱՅՐՍ ՆԱԽԱՄՈՐ ՄԱՍԻՆ

Ա.

Մայրիկիս հոգեկան գերազոյն մխիթարութիւնն էր ամէն իրիկուն եւ Կիւրակէ կէսօրներուն նստիլ ծալապատիկ իր սենեակին անկիւնը եւ գլուխ մը Աստուածաշունչ կարդալ, առաջները՝ մեռած հօրս հոգիին համար եւ ետքերը՝ իմ պանդուխտ եղբայրներու յաջողնութեան եւ կեանքի առողջութեան ի նուէր:

— Գէորգիս համար գլուխ մը Աւետարան կարդամ . . . կ'ըսէր բոլորիս եւ պարծառ աչքերը կը լեցուէին արցունքի կաթիւներով։ Մեր հարսը, մեծ եղբօրս կինը, կը նստէր մայրիկիս կողքին եւ մենք բոլորս միասին մտիկ կ'ընէինք։

Ուրիշ օր մը՝

— Գլուխ մը լեւոնիս համար կարդամ, կը յայտարարէր անիկա։

Մենք բոլորս ալ կը լեցուէինք խոր եւ գողահար երկիւղածութեամբ, անձանօթ սարսուռ մը մեր հոգին կը պատէր եւ մայրիկս կը դառնար մեր աչքին այլակերպուած եւ տարօրինակ վեհութեամբ մտամփոփ։

Աստուածաշունչի ամէն ընթերցումէն յետոյ՝ անիկա լոին աղօթք մը կ'ըսէր, աչքերը դարձեալ կը

պայծառանային, կը լեցուէր յոյսով եւ հաւատքով:

Աստուածաշունչի ամէն մէկ գլուխ կը բացատրուէր մայրիկէս իր հասկացողութեան ինքնատիպ ձեւով, միշտ լաւատես եւ շատ քիչ անդամ յոռետես իր տարաղիր զաւակներու վիճակի մասին:

Մայրիկն կը հասկնար Աստուածաշունչը իր ձեւով եւ յաճախ, երբ հիմա կ'անդրադառնամ իմ մանկական յիշողութիւններուն, շատ գիտական ըմբըռնումներով:

Բ.

Օր մը, վճիտօրէն կը յիշեմ, ես պառկած էի սատիրին վրայ կիսաքուն վիճակի մէջ, երբ մեր հարսնուկը Աւետարան կը կարդար լոին եւ մայրիկս ալ կարկտութով կ'զբաղէր:

— Մայրիկ, ըստաւ յանկարծ հարսը, Աստուածաշունչի մէջ կը գրէ որ օձը խարեր է Եւան, ան ալ օձի խօսքովը խնծօր կերեր է, յետոյ Աղամին ալ կերցուցեր է եւ դրախտէն վրնտուեր է, Աստուած երկուքն ալ պատժեր է, ես այս գլուխը չիմ հասկնար...

— Քա՛, հարսնո՛ւկ, ընդմիջեց մայրիկս, սուս կեցիր, ջաղան կը լսէ, եւ ակնարկեց ինձ: Մինչեւ այդ ատեն իսկապէս կիսաքուն էի, արթնցայ, բայց աչքս դոցած՝ ուղեցի մտիկ ընել:

— Մայրիկ, պատասխանեց հարսը, ջաղան կը քնանայ, չի լսեր, ինձ բացատրէ՛ այս գլուխը:

Մայրս գստահ ըլլալով որ ես չեմ լսեր, սկսաւ բացատրել օձին եւ ինձորին պատմութիւնը իր զմայլելի լեզուով:

— Հարսնո՛ւկ, օղուլ, դուն տահա շատ ճահիլ ես, երկու հատ զաւակ ունիս, ամմա բան չես գիտեր:

Ինչո՞ւ համար է որ կնիկներուն շատ երես չեն տար, ժամուն մէջ չեն թողուր որ կնիկները խորան ելլեն, կնիկ ըսուածը շատ մեղաւոր է, աշխարհքիս շատ մեղքը կնիկներուն շլիքն է փաթթուեր: Ես քըզի բացատրեմ այդ պատմութիւնը, դուն ուրիշին բան մի ըսեր: Եւան շափան օյինի(1) հաներ է եւ Աստուածոյ խօշին չէ եկեր, ինչու որ Աստուած տահա հրաման չէր տուած պսակի, Եւան չէ համբերեր, գացեր մտեր Աղամին ծոցը, Աստուած ալ բարկացեր է եւ անիծեր ու դուրս է քշեր դրախտէն, ատոր համար է որ մենք հիմա ատքան ցաւ կը քաշենք ծնելու ատեն, օձը կնկան մէջի եղած կրակն է: Հէջ տեսե՞ր ես որ էրիկ մարդ մը կնկայ ձեռք տայ եթէ կը-նիկը առիթ չխտայ: Աչքը քունայ Եւային, առանց պսակի Զափան օյինի հանեց եւ մեզ ալ ճգեց այս կրակին մէջ, թող քիչ մ'ըլ համբերեր, Աստուած պսակի հրաման կուտար, էն ատենը թող մտնար իր էրկան ծոցը, զարկեն ուրիշ էրիկ մարդ չիկար որ ըսես քի ձեռքէն կ'առնէին, մէկ մը ինք, մէկն մ'ըլ Աղամն էին ամբողջ աշխարհքի մէջ:

Հարսը լսեց եւ ապշութեամբ սկսաւ դիտել մայրս եւ ապա:

— Մայրիկ, սկսաւ անիկա, իմ իսելքէս հէջ աս տեսակ բան չէր անցներ, չըսկ՞ս Եւային լկտիութիւնը մեզ փերիշան ըրաւ:

(1) Զափան օյինի կը կոչուի մեր տեղերը այն, որ մի աղջիկ պսակէ առաջ յղի կը մնայ, կարծեմ այս բառը եկած է Զօպան օյինի բացատրութիւնէն:

— Հարսնուկս, վրայ եկաւ մայրիկս, Աստուածաշունչի մէջի գրուածքին լկով չեն ըսեր ամմա, խօսքը մէջերնիս, Եւան աննամուս կնիկ է եղեր: Վերջը ի՞նչ եղաւ, իսկդ Աղամը գնաց գուրս, գրախտին բոլոր բարիքը դետին կը թափէր, ուսող չիկար, բայց գուրսը երկուքն ալ անօթի էին, փէր փէրիշան, քիչ մը ըլ համբերեր, էրիկ ըլ կ'ունենար, գրախտէն ալ գուրս չէր ելլար:

Ես արթնցայ եւ նստեցայ: Մայրս եւ հարսը խօսքերնին կտրեցին:

Գ.

Անցած են երկար տարիներ այդ օրերէն, բայց ոչինչ գունատուած է իմ մանկական յիշողութիւններուն մէջ, կը մտնեմ իմ մօր հասկացողութիւններու խորութեանը մէջ եւ կը գտնեմ որ մայրիկս միայն շատ փոքրիկ բանի մէջ սիսալած էր, որ իր նախամայրը չէր միայն յանցաւոր, որովհետեւ այդ մեղքի կրակը գրուած է եղեր բոլոր կիներուն եւ բոլոր մարդոց ներքին, շատ թագուն տաճարին մէջ եւ Մեղքի երգն է որ կ'օրօրէ աշխարհը:

Մայր, մենք բոլորս ալ, Եւային նման, ունինք այդ կրակը, որ աշխարհի ուրախութիւնն ու թշուառութիւնն է միանգամայն:





Ն Ա Յ Ն Հ Ե Ղ Ի Ն Ա Կ Ե Ն

ԼՈՅՍ ՏԵՍԱԾ ԵՆ

1. Գարունին Սիրաք (քատերգութիւն) \$0.50  
2. Հայոց Անմահները (վէպ, կ. Պոլիս)

ՄԱՄՈՒԼԻ ՏԱԿ ԵՆ ԵՒ ՇՈՒՑՈՎ.

ԼՈՅՍ ԿԸ ՏԵՍՆԵՆ

1. Յաւերժութիւն (ողբերգութիւն)  
2. Առաւօտին Մէջ (Ժերբուածներ)  
3. Արձակ Երգեր  
4. Արձակ Լցեր  
5. Պատմուածքներ (Բ. Հարթ)  
6. Տօնօն (վէպ)

**ԳԻՆ 50 ՄԵՆԹ**

«Ազգային գրադարան



NL0339859

31395

891.99  
12-71